

20.268

ԿԱՊԵՏ

ՏԵՐՄՈՒՆ



ԼԵՒԱ

ՄԻԼՈՒՄՆՈՒՅՆ.

329 . P4

լր - 39

1
3 gr

956.62
16 FEB 2011

ԿԱՊՈՅՏ ՏԵՏՐԱԿԸ

(Ս. Դ. ՀՆԶ. ԿՈՒՍ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԻՆ)

Ա. ՄԱՅ

ԳՐԵՑ

ԼԵԽՈՆ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

1916 Մայիս 2, Հելլոհիլ, Մէս.



Տպարան «Ազգ»ի
ՊՈՍԹՈՆ

ՍՈՒՐԱՆ ՆԵՐՍԻ ՇՆՈՐՀԱԿԻ
ՔՐԱԴՐՈՒՄ ՎՐԱՆԱԿԻ
ST. NERSES SENORHALI
LIBRARY
ARMENIAN PRELACY

26 JUN 2013

20.26

ՓՆՏՈԵՑՔԻՔ, ՊԱՀԱՆՁԵՑՔԻՔ

ԿԱՐԴԱՅԻՔ

ԿԱՊՈՅՏ ՏԵՏՐԱԿԸ

Բ. ՄԱՍ

ԽԻՍՏ ՇԱՀԵԿԱՆ ՈՒ ԿԱՐԵՒՈՐ



Հայոց հանրապետության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ



592-2011

Ընթերցող՝

Ով որ ալ ըլլաս դում գիշի քայ, ես նպատակ
չունիմ վիրաւորելու դիմումով մօտենալ առ իր ամ
անհատի արժանապատուութեան, եթէ անհիմ այդ
անհատը պատկանի այն արարածներու կարգին, ո-
րոնց ամունք տալը, կամ անոնց վրայ մտածելը ոչ
հանոյք ոչ ալ պատիւ է ինձ համար . . . :

Իմ նպատակը ՔՆԱԴԱՏԵԼ է միայն, քննադատել
արհամարհուտ պաղարիւնութեամբ, առանց վայրկեան
մը անդրադառնալու մի քանի ժահադէտներու ծանօթ-
պատճաններով լարուած տրամադրութիւններուն,
կամ' աս ու ան անկիւնէն արձակուած պզտիկ ու մեծ
քարերուն :

Զեմ յաւակներ բնաւ ԱՆՀԵՐՔԵԼԻ ու ԲԱՑԱՐՁԱԿ
նւոմարտութիւն կոչել իմ արտայայտած մտերը, ո-
րովիետն կրնայ ըլլալ որ անոնք' սխալներ ու սրբ-
րագրելի կտսեր ունենան. այդպիսի յաւակնուու-
թեան մենաւորիը ուրիշներէն վարձելը շատ դժուար
է, միայն' պէտքը կզգամ ըսելու եւ կրկնելու թէ Ս.
Դ. ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐԸ ժամանակին, միջավայրին ու
պայմաններուն անյարմաք' հետեւաբար և սկզբուն-
քային տեսակէտով սխալ ուղղութեան հետեւեցան
մանաւանդ վերջերս, մասնակցելով Շխամաւորական
ասրժում»ին :

Եթէ իմ կարծիքները չի համապատասխանեն քու
համոզումներուդ, խնդրե՛մ, անգամ մը եւս կարդա'
այս բրօսիւրը ու յետոյ ծաղրէկ, քննադատէ՛, հայու-
յէ՛, բայց ամէնէն վերջը մի մոռնար սպասել թէ Ա-
ՊԱԳԱՆ ԽՆՉԵՌ ՈՒՆԻ ԲԵՐԵՒԻՔ ՔՈՒ ԱԽՉԵՒ . . . :

916 Մայիս 3, Հեղինակ

Լեհոն ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՊՈՅՏ ՏԵՏՐԱԿԸ

(Ս. Դ. Հեն. Կուս. Ամերիկայի Շրջանակին)

Ա. ՄԱՍ

I

Ոչ ոքի համար անծանօ թէչ ան պարագան որ
«կամաւորական Շարժում»ին ինչպէս և անոր նպա-
տակի մասին խօսող Հնչակեանները ըլլաչ բեմէն, ըլ-
լաչ մամուլի էջերէն յստակ լուսաբանութիւններ չի
տուին ժողովուրդին : Այս՝ խօսեցան ու գրեցին շա-
րունակ թէ «զոհելու, զոհուելու ժամանակն է», թէ
«Հայ երիտասարդը իր քրտինքին հետ արիւնն ալ
պէտք է թափէ ազատութեան խորանին առջեւ», թէ
«Ճեր կոռուի ալսօրուան շեփորը վաղուան փրկութեան
աւետիսը պիտի տայ ամենուն» :

Պատկերներու հետ գեղեցիկ բառերու վաճառա-
կանութիւնն էր որ կընէին ճեր Սոսիալ Տէմոկրա-
տիկ երները :

Ածիսներու ընթացքին, այնքան չատ լսեցինք ու
կարդացինք «Ազատութեան» ու «Ինքնավար Հայա-
տան»ի գովասանքները, որ ճեր մտքին մէջ քարացած
մնացին պատկերները երկնալին օթեակներու, որոնց
դուռը պիտի առաջնորդէր ճեղ՝ ճեր Հնչակեան երդ
կամաւորական գունդը . . . :

Մէկը չեղաւ սակայն, որ բարի ըլլար բացատրելու Ազատութեան նշանակութիւնը, եթէ ներկայ կարգեւրու տակ ազատութիւն կարելի է լիբունել, ինքնավար Հայաստանի յատակագիծը, եթէ ձեզ շրջապատող պայմանները անոր իրականացնան հաւանականութիւն տալու չափ նպաստաւոր կրնան ըլլալ:

Ստեն մը «Եր. Հայաստան»ի ճակատը խոչոր տառերով կը գրուէր մեր կուսակցութեան պահանջը՝ «Ինքնավար Հայաստան Երրոպական ֆօնք թօնվ»: Ծիծաղելի էր իսկապէս աչս սնապարծութիւն բուրող յայտարարութիւնը, որ շարաթներ շարունակուեցաւ, բաց չ'գտնուեցաւ մէկը որ բացատրէր թէ ի՞նչ տուեալ պայմաններ՝ կային այդ նպատակի յաջողութեան համար, ի՞նչ ըլլայու էր պատկերը երկրի արդիւնաբերական աղբիւներուն, որո՞նց ձեռքը պիտի մնային անոնք, ինչո՞վ պիտի պահպանուէր երկրի քաղաքական մեքենացին կանոնաւորութիւնը. կերպէի՞ն վերցուած տեսնել դաստկարգային անջատումները թէ պիտի մղէին նոյն պայքարը: Յետադարձ շարժում, վնասակար ժամավածառութիւն չէ՞ր կերտել կուռք մը՝ ովկինիզմը, կամ զարդարել արդէն դոչութիւն ունեցածը ու վերջը աշխատիլ փշել զայն, երբ ժողովուրդը վաղուց վարժուած է անոր պաշտամունքին:

Մեղի վիշեցնելու պէտք չիկաչ մեր հարցերէն մէկ քանիներուն շուրջ անցեալի մէջ եղած մասնակի տեսութիւններ, ոչ ալ վեր բարձրացնելու կարեք կաչ մեր կուսակցութեան հրատարակած «Կոչ»ը: «Կամաւոր կոցը» երը բոլորն ալ տեսեր կարգացեր են ու հասկեր են որ անոնք բաւարար ծանօթութիւնը չեն կրնար տալ ժողովուրդին, աչս նոյսին հետ որ չի խարուիր . . . :

Բառեր չեն պակսեր գծելու հրաշալի ծրագիրներ, գեղեցիկ պատկերներ մարդկութեան համար, բաց լսնդիրը ծրագիրը չէ, պատկերը չէ, խնդիրը իրականութեան հնարաւորութիւնն է:

Կարելի՞ է . . . ա'յս է հարցը:

II

Հայ ընկերվարականներէն էս-տէքները, եթէ քչիկ մը տեղեակ են մարքսիզմի պրոլիտարական վիլիսուփացութեան, երբեք ազգասէր չեն կրնար ըլլալ. անոնց ազգասիրական քարոզները կեղծիքով շինուած են:

Հաստատելու համար մեր ըրած անկեղծ յայտարութեան ճշմարտութիւնը, բացատրենք թէ ի՞նչ է ազգութեան մասին մեր ըմբանումը:

«Ընտանեկան կամ ցեղային հեռաւոր ու մօտաւոր շառաւիզներով միենոյն միջավացրի ծնունդ, միենոյն լեզուն խօսող, նոյն սովորութիւնները, աւանդութիւններն ու պատմութիւնն ունեցող մարդերու հատաքական ամրողջութիւնը Ազգ կը կոչուի:

Աչս սահմանումը միշտ կրնայնկատուիլ, բաց մեր սկզբունքի տեսակէտէն՝ ան պուրժուական բացատրութիւն մըն է սոսկ, որովհետեւ մենք, Ազգ անուան տակ կը հասկնանքնաև դասակարգեր, իրենց դասակարգային անջատումներով ու շահերով, դասակարգին խոհանքերով ու ձգտումներով:

Դասակարգ ըսելով կը հասկնանք տնտեսական շահերու նոյնութեամբ իրարու հետ ուղղակի թէ անուղղակի կապերով միացած, ուրիշի մը հակադիր եզրը ներկայացնող, գունաւորուած, անջատուած մարդոց ստուար կամ փոքրաթիւ որու դասը:

Դասակարգերը ունեցած են իրենց պատմական կերպարանափոխութիւնը, անցեալի մէջ Տէր և Ստրուկ, ներկայիս՝ Շահազործող ու Շահազործուալ:

Պատմութիւնը մեզի համար ազգերու կոիմերու նկարագրութիւնը չէ, այլ նկարագրութիւնը՝ դասակարգացին կոիւներու:

Ամէն ազգ, մեծ ըլլալ թէ փոքր, իր մէջ կ'ունենալ դասակարգեր, միայն թէ նաչելով իրենց տնտեսական պայմաններուն՝ այդ դասակարգերը կրնան իրարմէ խորապէս բաժնուած ըլլալ, ինչպէս ընդհանրապէս եւրոպացի՝ մասնաւորապէս Ամերիկացի մէջ, կրնան պարզ գունաւորում մը ներկայացնել՝ ինչպէս մեր, Թրքահայերուս մէջ:

Կուսակցութիւնները ուրիշ բան չեն եթէ ոչ իւրաքանչիւրը դասակարգի մը ծնունդը՝ իր ամրողջական կազմով, նոյն դասակարգի հոգերանութեան մարմառաւորումը՝ իր գործելակերպով և անոր շահերուրեմամբ նպատակի արտալայտիչը՝ իր ծրագրով:

Հնչակեան կուսակցութիւնը ծնունդն է հաչ ընչաղուրկ դասակարգին. այսպէս կը յայտարարեն մեր ընկերները: Եթէ ձմարտութիւն է աս, ուրեմն՝ անոնք պէտք էր կամ միմիայն ծառալէին իրենց դասակարգի նպատակին, արտալայտիչն ըլլացին անոր իդձերուն, իտեալներուն, և կամ՝ քանի որ կը խօսէին ամբողջ Ազգին անունով մէկտեղ առնելով և հայ պուրժուազին, որ ատենէ մը վերջ բոլորովին անտարբեր էր տեղի ունեցող «վնասակար» «անօդուա» շարժումներուն հանդէպ, հարկ էր մկրատով մը կտրէին կուսակցութեան կցուած «Ընկերվարական» պոչը ու հրապարակ նետուէին որպէս անդամները պարզ «Լիպիրալ» կուսակցութեան մը:

Մեր ընկերները եթէ արդար թարգմանն ըլլացին իրենց դասակարգին, այդ թշուառ դասակարգը պատերազմի մասնակցութիւնը չէր ուզեր, սոսկալի հրդեհին մէջ ողջ ողջ ալրիլ չէր փափաքեր:

Միմիայն մէկ պարագացի տակ «Կամաւորական շարժում»ը կրնար անհրաժեշտութիւն համարուիլ, երբ Թրքահայը զինեալ ընդիհանուր ապատամբութեան դիմեր. ալո՛, այն ատեն ալլեւս ոչ սկզբունքի խնդիր կը մնար մեզ համար, ոչ սպասումի:

Բացց երբ երկրի բոլոր կարող ուժերը զէնք բռնող անձերը զինուորագրուած էին թրքական դրօշին, պէտք էր լրջօրէն մտածել . . . :

Սակայն մեզի ի՞նչ կը պատասխանեն գիտէ՞ք. «որովհէետեւ, կըսեն անոնք, Եւրոպացի ընկերվարականները մէկ կողմ նետած ամէն բան, երբ մասնակցեցան հայրենիքի կուռզն, մենք՝ Հայերս, ուրիշ ճամրաց չունէինք և չէինք կարող ունենալ»:

Ամէն անդամ երբ առիթը ներկայանաչ որ մեր ընկերները պէտք ունենան իրենց աչքին դնել մարքսիստական ակնոցը, անոնք, անձարակ մուրացկաններու պէս ձեռք կ'առնեն Եւրոպացի ընկերվարականներու դրները ու «Մուս ալսինչ ընկերվարականը պատերազմի մասնոկցեցաւ» կը պոռան, ֆրանսացի ալսինչ ընկերվարականը այսպէս ըստ կ'աղաղակեն:

Այս «տեսաբան»ները կարելի է նմանցնել դերձակութիւն ընել ուզող այն մարդոց, որոնք ամէն օրվարպէտ արհեստաւորներէ միաձեւ, միատարր հագուստներ կը գնեն ու յարմարցնել կուզեն իրենց յաճախորդներուն, առանց նկատելու թէ մին երկայնահասակ է ուրիշ մը կարձահասակ, մէկը գէր է, միւսը նիհար: Երբ կը տեսնեն որ զգեստը չի յարմարիր, արհեստէն բոլորովին անտեղեակ՝ ալլանդակ նմա-

Նութեան կը դիմէն, այնպէս որ հեռուէն տեսնող մը
չի կրնար ծիծաղը զսպել, քանի որ հագուստը կոչ-
տացած ձեռքերու մէջ բոլորովին այլանդակուեր,
ձեւէ ելեր ու եղեր է խալտառակ բան մը։ Եթէ մօ-
տենաս այդ մարդոց ու ցուց տաս իրենց ըրածը.
«Քանձարամիտ կը պոռան երեսիդ, դուն իիւլէի չափ
արհեստէն չես հասինար, չե՞ս գիտեր որ այդ զգես-
տը այսինչ նշանաւոր դերձակը կարեր է»։

Ալ ոչ մէկ խօսք, ոչ մէկ ակնարկութիւն. այնքան
մեծ է «նշանաւոր դերձակի»ին հմացքը . . . :

Այսպէս են մեր Ամերիկահայ ամէնուս ծանօթ յար-
գելի մարքսիստները։

Որովհետեւ Ռուս կամ Ֆրանսացի այսինչ Ս. Դե-
մօկրատը այսպէս ըրած կամ ըսած է, հետեւարար՝
նոյն բանը ըսել կամ ընել կը պատշաճի նաև մեզի, իբր
թէ սոսիալիսթ տեսարանի մը ամէն խօսքերն ու տե-
սութիւնները մաթիմաթիքական ճշմարտութիւններ
ըլլալին, յարձար՝ ամէն տեղի, ժամանակի ու պաշ-
մանի համար։

Մեր ընկերները թող խոնարհամտութիւնն ունե-
նան խոստովանելու թէ անհատներ ինչպէս և կազ-
մակերպութիւններ, կունենան իրենց մեծ սխալները։

Ասկէ 11 տարի առաջ՝ ձարտնական պատերազմին,
երր Ռուս չեղագոյնութիւնը բռնակալութիւնը հիմ-
նալատակ տապայիլ կուզէր ու պուրժուազին միա-
ցած էր անոր, Սոսիալ Տէմօկրատները ացդպիսի քրի-
տիկական վայրկեանին գործազուր յարտարարեցին։
Քաղաքական ազատութեան կոփէր փոխուեցաւ տըն-
տեսական ազատութեան կոփէի, որուն համար Ռուս
պուրժուազին չէզորացաւ, միացաւ կառչակ մեար
դասակարգային կուսի, որուն զորացին, որուն չուր-
ջը պիտի գան բոլորուիլ Վաղը։

Հոկտեմբերեան մանիֆէստը պատրանք մ'եղաւ,
որովհետեւ Ռուս կառավարութիւնը զայն լիզեց
թուզթին վրացն, 1906 Յունիս 3ին, երբ գումարել
տուաւ իր Տուման։

Ինչ որ է. Թողո՛ւնք ասոնք ու դասնանք մեր ըսե-
միքին։ Ս. Տէմօկրատ մը Ազգասկը չի կրնար ըլլալ,
ըսինք վերը բացատրենք մեր միտքը։

Սիրել Ազգը կը նշանակէ սիրել անոր մէջ գոյու-
թիւն ունեցող քոյլը դասակարգերը հաւասարապէս։
Սիրել բոլոր դասակարգերը կը նշանակէ ծառաչել
անոնց շահելուն՝ առանց խարութիւն։ Ահա հո՛ս
է անհասկնալին . . . :

Մարդ մը ի՞նչպէս կրնայ ծառաչել իրարու հակա-
ռակ երկու տէրերու։

«Հնչակ»ը 1902ին պաշտօնապէս կը յացտարարէր
թէ «Թուրքիոց մէջ մեր այնքան շատ սիրած Ընկեր-
վարական գաղափարին հող չիկաց»։ Այս յացտարա-
րութեան համեմատ՝ որ խոչըր հակասումն էր ատկէ
առաջուալ պրօպականուին, մէնք ստիպուա ծենք ըն-
դունիլ թէ Ընկերվարական գաղափարի հող չեղած
տեղը չիկար և հայ պրօլիտարեատ։ Երբ չիկար պր-
օլիտարեատ՝ պէտք չիկար Ընկերվարական պատ-
ւաստումը մեր կեանքին, իսկ երբ գոյութիւն ունէր
այդ հայ պրօլիտարեատը, այն ատեն եւ ոչ մէկ զօրա-
ւոր ազգակ կրնար պարտադրել այդ ուրացումը, և
կուսակցութիւնը հարկ էր շարունակ կառչած մեար
դասակարգային կուսի սրբազն դրօշին, որուն չուր-
ջը պիտի գան բոլորուիլ Վաղը։

Ընչազուրկ դասակարգը երբ ունի իրեն յատուկ
հայրենիքը, պէտք է պաշտպանել զայն, այո՛, իսկ
երբ ունեցած չէ և չունի, զուր չանք է անօգուտ տեղը
ուժեր սպառել, մեռք ձգելու համար այն՝ ինչ որ

կախուած է մերինէն անհունապէս հզօր բազուկներու կամայականութենէն :

III

Ո՞վ է մարքսիստը :

Արժէ երկու խօսքով պատասխանել այս հարցումնն, որպէսզի ուրիշի մը պատասխանել ուզող մեր ընկերները հարկադրուած չըլլան լոկ անձնականութեան չուրջ անտեղի ակնարկութիւններ ընել :

«Քաղաքական տնտեսութիւնը (Economie Politique) գիտութիւն մըն է որ կը սովորեցնէ և կը բացատրէ մարդկացին տնտեսութեան հետ պամլանաւորւած հասարակական յարաբերութիւնները : Անոր գոյութիւնը աւելի քան 150 տարի է, սկսած՝ Ֆրանսացի Ֆրանսուա Քէննէն, որ քարոզեց բնատիրութիւն կամ բնապետութիւն, (Physiognatism) չեշտելով թէ երկրագործութիւնն է միակ աղբիւրը հարստութեան : ԺԹ. Դարու սկիզբը կը գործածուէր «ազգային տնտեսութիւն» կամ «ժողովրդացին տընտեսութիւն» (Economie national) օրինակուած՝ իտալացի Օրտէսէն, 1774 թուին : Ատօլֆ Վագնէր գերմանացին, «սոսիալական տնտեսագիտութիւն» բառերը գործածեց :

Տնտեսական սկզբունքն էր նուազ ուժի վատնում (Minimum) և առաւել արդիւնք (Maximum) ճեռքբերու համար :

Մերկանտիլիզմը եկաւ ցուց տալ թէ երկրի մը արդիւնագործութիւնը բարգաւաճելու համար պէտք է թուղարքել միայն հում նիւթերու ներածումը, պատ-

րաստելով արդիւնագործուած ապրանքներ, որոնց արտածումը կրնար հարստացնել երկիրը :

Առաջ Սահիթ 1776ին բոլորովին նոր հայեացքներով ստեղծեց խոչոր դպրոց մը՝ «Դասական» կամ «Քլասիքական» դպրոցը, որ մերժելով միւսներու միւակողմանիութիւնը, հաւասար արժէք տուա երկրագործութեան, արդիւնագործութեան և առեւտուրին :

«Քլասիքական դպրոց»ի յաջորդները շատ կարեւորութիւն տուին անհատական տնտեսութեան ուսումնասիրութեան, որ կը հիմնուէր ազատ, անկանոնի անհատական մրցումի վրայ : Աս կոչուեցաւ Անհատականութեան սիմոէմ (Individualism) որ պուրժուացի սիրելին էր :

«Մանչեստրեան դպրոց»ը եկաւ ծայրաչեղ ձախակողմեան թեւը կազմել, պահանջելով վերցնել սահմանի մաքսացին դրութիւնը, որպէսզի բանսորները աժան ապրին ու պակաս օրավարձով աշխատին :

«Մանչեստրեան դպրոց»ը կը կոչուի նաեւ «Լիփերալ կազմոց» : Քլասիքական դպրոցի դէմ սկսաւ պայքարը երկու ուղղութեամբ . մէկը՝ «Ընկերվարականութեան» կողմէն, միւսը՝ «Պատմական դպրոց»ի կողմէն : Վերջինը, որու հիմնադիրն է Ֆրետերիք Լիստը, կընդունի պետութեան միջամտութիւնը ընդհանրութեան օգալին համար : Նա չի ժիտել անհատական սեփականութիւնը, այլ կուզէ պետութեան միջոցով տնտեսական յարաբերութիւնները աշնակս մը կարգաւորել որ ժողովուրդի բոլոր խաւերը կարենան մասնակցիլ ընդհանուր կուլտուրացի պէտքերուն :

Սոսիալական ուղղութենէն ամէնէն մեծ չափով տարածուած է այսօր Մարքսիզմը, որ իր էութեամբ

ուժեղ կերպով հակադրուած է Անհատականութեան»
(Individualism) :

Այս հակիրճ տեսութենէն վերջ անցնինք ցուցնել
Մարքսիզմի փիլիսոփայական աշխարհահայեցքի
գլխաւոր հիմքը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ Տնտեսա-
կանը։ Այս թէ ի՞նչ կըսէ Մարքս։

«Մերդինաբերական չարաբերութիւններու ամբողջ ջութիւնն է որ կը կազմէ հասարակութեան տնտեսական շինուածքին իրական հիմքը, որու վրայ կը բարձրանայ իրաւական և քաղաքական վերնաշխը, և որուն կը համապատասխանեն հասարակական գիտակցութեան օրու ձեւերը։ Նիւթական կեանքի արտադրութեան եղանակն է որ կը պացմանուորէ կեանքի սոսիալական, քաղաքական և հոգեւոր պրօսէսը։ Ոչ թէ մարդկանց գիտակցութիւնը կ'որոշէ անոնց կացութիւնը, այս ընդհակառակը, անոնց հասարակական կացութիւնն է որ կ'որոշէ մարդոց գիտակցութիւնը։» Critique of Political Economy (Էջ 11) Marx :

Անշուշտ աւելորդ է բայել թէ Մարքսի Բնկերվարականութիւնը չէ կարելի նույնացնել իւտօպիսը Բնկերվարականներու։ Այս Սիմոնի, Ֆուրբէկի, Քոմէրթ Օվէնի, նույնպէս և Քրիստոնեաց Բնկերվարականներու։ Լամնէի, Քինկոյի քարոզած բնկերվարականութեան հետ, ոչ այ անոր բարոյախօսութիւնը կրնանք նմանցնել Միսձննգի, Թոռառ Քարլացի Աւելտարանի ողբարի քարոզած բարոյախօսութեան հետ։ Մարքսիդքի առանձին հոսանք է, ճարուր ու բիւրեղացած, որ կը ցոլացնէ ժամանակին գրիգորիացութեան բառաջադէմ ու զուռած տարրերը, ի հարկէ ըլլալով ենթական բարեշրջան օրէնքին։

Կեանիքը դասակարգային կողմէ :

^① Ահա Մարքսի փիլիսոփայական կազմածքին ամբողջ խարիսխը, որուն վրայ կը բարձրանայ իր «Գիտական պօնիկան պօնիկան»ը:

կանգնած ըլլալով մեզի ներկայացուած խարիսխին
վերեւ, մենք կընդունինք հետեւեալ 4 հիմնական կէ-
տերը:

Ա. — Յաւելիալ արքէքն է որ կը յառաջացնէ քս-
փիթալի մեծութիւնը ինչպէս և կեգրոնացումը, որը
իր կարդին բնականօրէն կը յառաջացնէ մանր ար-
տադրողներու սեփականազգրկումը ստուարացներով
բնչապերկ բանեորներու բանակը :

Ազգ բանակը կազմող բանտորները, պուրժուազիի
հնարագէտ ծեքենականութեան չնորհիւ լարուած ըլ-
լարով միմիանց դէմ աղդալին, ցեղալին, կրօնական
չականաբառութիւններով, այսօր անլուկի փախուր-
ներ ունին, քանի որ կեանքը գեռ տանելի է, բաց
փառը ազգ փախուրքները պիտի փոխուին նախ գո-
ռուու, գոշումներու, ապա պահանջներու և ծրագիր-
ներու, իսկ ամէնէն վերջը այն տնօսելի հրափութիւն,
ու անելուանին Մէջ մասմասու թիւն եռ կուտի:

β.—**Պատմութեան անիւր չարժող ուժը տնտեսական լարուրեանթիւնն է**, որ կ'ստեղծէ հաւաքական՝ քոլլէկտիվ կամեցզութիւնը ոչ թէ անհատի մը կամ ձէկ քանի անհատներու գաղափարները, եթէ անոնք բնաւ կապ չունենան ընկերացին կազմակերպութիւններու ընդհանուր ուղղութիւնը յատկանչող ձըրատումներու հետ :

Գ. — Պատմականորէն զարգացած պրօլիտարեա-
տին վիճակուած է ասպարգաչ մեծ նուանումը ընելու
պարագը : Հիմակուան մնշումները, զրկումներն ու
հարստահարութիւնները սերտել կուտան անոր պար-
տականորթեան քերականալիքներանը, զոր կր տես-

նենք անոր ձեռքը երբեմն, երբ նա «գործադուլ» կը ցայտարարէ հոս կամ հոն: Ժամանակը անոր պիտի տալ աւելի մեծ գրքեր, սովորեցնելու համար լաջողութեան ապահով ու կտրուկ ճանճան:

Դ. Մարքսը որդեգրելով հէկէլեան ժխտման ժխտումի (գրութիւն, հակադրութիւն, համադրութիւն) «տիալէքտիկան», զայն իր տնտեսաբան տեսութեանց առաջնորդն ըրաւ: Ներկայ Քափիթալիստական տիբրապետութիւնը ժխտումն է Աւատական տիբրապետութեան, իսկ Ընկերվարական կարգերու տիբրապետութիւնը բնականօրէն, գիտականօրէն լառաջած, անխուսափելի ժխտումը պիտի ըլլաչ ներկայ Քափիթալիստական տիբրապետութեան:

Մենք կընդունինք թէ այսօրուան կարգերը ունին իրենց մէջ ընկերվարական սաղմեր, որոնց աճումին պիտի յաջորդէ Աշխատանքի թագաւորութիւնը, որով պիտի ջնջուին արտադրութեան միջոցներու անհատական սեփականութիւնը, ներկայ դասակարգերը ինչպէս և այն չարիքները՝ որոնց արմատը չի կրցաւ պոկելով հանել նոյնիսկ Աստուածորդին ու անոր հետեւորդները՝ ամրող քսան դար: Ասոնք են ահա մարքսիզմի հիմնական սկզբունքները, զորս ընդունողը մարքսիստ կը կոչուի, առանց այլեալի:

Ինչպէս կը տեսնուի մեր քննադատութիւնը ուղղուած է ոչ թէ սկզբունքին, զոր ընդունած է Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը, այլ գործելակերպին, որը մեր կարծիքով ուղղակի չի համապատասխաներ սկզբունքին:

Հետեւարար, ինչ ալ որ ըլլաչ մեր արտակատութիւնը, մարքսիզմին չենք հաչուեր, կը կարծեմ. չենք հաչուեր նաեւ ուեւ մարդու, ընդհակառակը, սիրով թուլ կուտանք ուրիշներուն հաչուել մեղի...:

IV

Ցայտնի է որ մեր ընկերներու պաշտպանած «կամաւորական շարժում»ը իր ծնած օրէն իսկ, ուղղուած է ոչ թէ պատերազմի առիթով Թրքահայերու կեանքը փրկելու կէտին, այլ «Հայկական ազատութիւնը» արևոնվ շինուած երաշխատորեալ հիմերու վրաչ զնելու քաղաքականութեան. այսպէս հաւաստիացուցած են մեզ Ամերիկայի շրջանը զեկավարող մեր պատուական ընկերները:

Նոր չէ այս երազը, անոր խիզախ ժեսթով հրապարակ դրուիլը 30 տարուան պատմութիւն մ'ունի, «Հայկական Յեղափոխութեան պատմութիւնը» ինչպէս կը սիրեն կոչել շատեր:

Մեր նպատակը չէ մանրամասնօրէն վերզնահատման ենթարկել այդ «պատմութիւն»ը այլ մատնանշել մի քանի կարեւոր կէտեր, որոնք, այսպէս թէ անպէս, կապ պիտի ունենան մեր ըսածներուն կամ ըսելիքներուն հետ:

Առաջին հայ կուսակցութիւնը որ հրապարակ իշխաւ որու ծրագրով, Հնչակեան կուսակցութիւնն էր: Բանի մը երիտասարդ ուսանողներ երբ սկսան հրատարակել «Հնչակ»ը 1887ին, իրենց առջեւ կար արդէն եւրոպական պուրժուա-ազատական գաղափարներով գաստիարակուած Արծրունիներու, Քամառ Քաթիպաներու, Ռաֆֆիներու պատրաստած սերունդը, որ կը ներկայացնէր գործունէութեան պատրաստի հողը:

Հնչակեան կուսակցութեան հիմնադիրները, սկիզբէն ընդունած ըլլալով մարքսիզմը, ամենահնարաւորը նկատեցին «գիտական» հողի վրաչ լուծել «Հայկական հարցը», որ երեւան կուգար ոչ թէ Տաճկահա-

յաստանէն, ուր գերիշխող էր թրքական բռնապետութիւնը, այլ կովկասէն, ուաս՝ առանց պատճառի չէր, քանի որ հետզետէ ծաւալով արդիւնաբերական նոր կարգերը սկսեր էին նեղել Հայ մանր պուրժուազին Ռուսական բռնապետութիւն հետ, որու ազդեցութիւնը չիմանալով դիմանալ, իր շահագործման միակ հողը Թրքահայստանը նկատեր ու սկսած էր շարժիլ ու շարժել տալ դէպի այդ ուղղութեամբ :

Ասով, պարզապէս կը տեսնենք թէ Հայկական հարցի ծնունդը, անոր գունաւորումը համաժողովրդական, համահայկական եղած չէ։ Կովկասահայ մանր պուրժուազին ծնաւ այդ Հարցը ինչպէս և անոր հետ անմիջական կերպով կապուած շարժումը, իսկ Հնչակեան կուսակցութիւնը զեկավարի դերն ստանձնեց՝ ձեւաւորեց գայն ու մասամբ ընդհանրացնել փորձեց :

Այս է «Հայկական լեզափոխութեան», մասին մեր ունեցած մարքսիստական բժբոնումը, որուն դէմ չի կրնար խօսիլ ու է Հայ Սոսիալ Տէմօկրատ, որ դէպի բուն կը նայի կատաձական մաթերիալիստական ակնոցով։

Հնչակեան կուսակցութիւնը թէ ինկերվարականութիւնը տեղաւորած էր իր ծրագրին մէջ, բայց շրջապատող պուրժուական հովիրը զինքը ընկեցին Ազատական կուսակցութիւնը, կարծես միժիան երականացնելու համար հայ պուրժուազիի երազը։

Ուրեմն, ամբան մը սխալած չենք ըլլար՝ երբ ըստնք թէ Երկուութիւնը (Dualism) մեր կուսակցութեան օրորոցէն սկսեր՝ կը շարունակուի մինչեւ ներկայ օրերը։ Հայկական Ազատաւութիւն ու Բնիկերվարութիւն :

Մէնք, քաղաքական ազատութեան բազմանքին դէմ չենք իսկութիւն, հոգ չէ թէ նա պուրժուական ըլլար իր էութեամբ, բաւական է որ կութասւրական բարդականաման ու դասակարգակին պացքարի շարմարութեան տեսակակիւն, այդ ազատութիւնը կրնաց օգնուակար միջոց մը նկատուիլ, նպաստկի չաշողութեան համար բաց Երազուած ազատութիւնը մարմնաւորելու համար անհրաժեշտ էր ունենալ նիւթը։ Հընչակեան կուսակցութիւնը այդ նիւթը չունեցաւ ու չ'աշխատեցաւ ունենալ, նա կարծեց թէ գրգռուելով ամբոխին Երեւակացութիւնն ու Երազները, կընալին անսնք նիւթականանալ ու մարմին չինել։ Մէր խոնաքէ կարծիքով հու' է մեծ սխալը, եթէ սխալը չի հաջուենք «հայկական հարցը»ը որպէս անկախ անջառ հարց գերասնելը, որ ինքնին հակասութիւն մը կրատեղձէ, զայն «գիտական մեթոդ»ի հետ շարմարցնելու ջանքեր գործադրուած պահուն։ Բայց ի՞նչ էր այդ «գիտական մեթոդը, զոր թաղկցին մոռացութեան անկիւնը և որուն վրայ թէկեւ ակնարկնետողներ շատ քիչեր եղան։

Պարզէ՞նք ինդիբը :

Թուրքիան, որու բռնապետութիւնը արդիւնքն էր Երկուին տնաւասական—աւատական կարգերուն, անկարեցի էր որ Ահմանադրական ըլլար, քանի դեռ հան ալիրոդ էր անգիստանար Ալաններու, Պէյերու դասակարգը։

Մինչեւ որ Հայաստանի հավիտներէն կառախումը ընկնացնէր Փշարէն, մինչեւ որ Թրքական մինարէներուն քով գործարաններու երկար ծխնելոցները շրաբճանմացին հարաբութեամբ, այդ երկրին մէջ կառակարական կագծի հիմնական փափոխութիւն ակընկալելը անմտութիւն էր։ Կառավարութեան ու

նունը կրնար մոխուիլ, բայց անոր էութիւնը դատապարտուած էր նոյն մնալ, ինչպէս տեսանք Օսմ. Սահմ. Հոչակումով :

Երկրի մը կառավարութիւնը նոյն երկրին տնտեսական իրաւակարգերուն իսկական պատկերաւորումըն եղող հաւատարիմ պահապանն է :

Թէ ինչո՞ւ Թուրքիա Սահմանադրական չէր կրնար ըլլալ, պատճառը շատ պարզ է :

Գիտենք թէ երեք տեսակ դրամագլուխ (Capital) Առեւտրական, Վաշխառուական, Արդիւնարերական : Ասոնցմէ առաջին երկուքը կրնան ապրիլ ու աճիլ բոնապետական ոչժիմի տակ, բայց երրորդը՝ Արդիւնարերական դրամագլուխը, պէտք ունի կատարեալ ապահովութեան . ատոր համար ամէնէն ազատասէրն է ան ու կուգէ Սահմանադրական կամ Հանրապետական կարգեր :

Թուրքիու մէջ Սահմ . ոչժիմի ամրապնդման դըժւարութեանց պատճառը ոչ այնքան պէտք է վերագրել կառավարողներու չկամութեան, որքան՝ այդ չկամութիւնը լառաջացնող Արդիւնարերական դրամագլուխի չգոյութեան :

Թուրք աղաներն ու պէյերը չէին կրնար հակասել իրենց շահերուն, թոյլ տալով որ հաստատուէին նոր կարգեր, որոնց քաղաքական ապահով հովանիին տակ բացուելով հանգեր ու գործարաններ, իրենց ստրկօրէն ծառայող հազարաւոր ընչազուրկ գիւղացիները ազատ պիտի ըլլացին երթալ աշխատելու արդիւնարերական նոր կեդրոններու մէջ, որպէս ազատ բանոր :

Դէպի գործարանները սկսուելիք այդ անդիմադրելի հոսանքը բնական էր որ թափուր պիտի թողուր իրենց հողերը, որով կառավարութիւնը հողացին

արդիւնարերութեան ակերը չցամքեցնելու համար, ստիպուած պիտի ըլլար միջամտել՝ ահապին տարածութեամբ հողերը աղաներու, պէյրեու ձեռքէն առնելով բաշխել ընչազուրկ գիւղացիութեան :

Այս ատեն ի՞նչ պիտի ըլլար այդ առանձնաշնորհեալ զասակարգի վիճակը, երբ իր ոտքերը լիզող երբեմն ստրուկները դառնային ազատ քաղաքացիներ, իրաւունքի տէր, քուէի տէր :

Ինչպէս կը տեսնենք այս դրութիւնը չէր կարելի կամովի ընդունել տալ անոնց . հարկ էր բռնութիւն, ու բռնութիւնը Եւրոպակի պուրդուազիէն պիտի գար, իսկ Եւրոպական պետութեանց դէպի այդ ուղղութեամբ ուշագրութիւն հրափրողը ժողովրդային յեղափոխութիւնը պիտի ըլլար . բայց ժողովուրդը կը լուէր ու լուեց միշտ, որովհետեւ չունէր իրեն առաջնորդ ուժեղ պուրդուազին :

Այսպէս, ուստումնասիրելով Թուրքիու ներքին, ընկերացին, անտեսական, ցեղացին այլազանները, չենք կարող դիտել չտալ թէ «Հայկական հարց»ը գիտական հողի վրայ դնող Հնչակեանները, փոխանակ «Հայկական Ազատութիւն», «Հայկական Անկախութիւն» կոչելու, պէտք էր աղաղակէին «Ժողովրդային Ազատութիւն»՝ առանց ազգի, ցեղի ու կրօնի խարութեան . փոխանակ Ազգային հողի վրայ պէտք էր գործէին դասակարգացին հողի վրայ (1) : Մեր երկրի հակատագրին հետ անխօնի կապերով կապուած Օսմանցին, կարելի չէր փողոցները ցան-

(1) Հոս ի հարկէ մենք չենք իհոսիր բացառապէս երեւցած այն մարքսական մտքերուն, որոնց կը հանդիպինք երբեմն Հնչականի մէջ :

ցընտւած անպէտ ոսկորներու պէտ տոռպբակները լեցնելու ու ամսիկ թափիկ գեալը՝ իսկ գուտ «Հայկական Ազատութիւն» մը, որուն ներքեւ անրնական չէ ենթադրել Հայկական իշխանութիւն մը—եթէ սակայն հնարաւոր ըլլար ալդ՝ հնարած թուրք մահմետական տարբերութեան մէծանութեան(1) — իսուոր հավասումը պիտի ըլլար որդեգրուած Ընկերվարական սկզբունքին, որ «կը ժիստէ մէկ ազգի ստորադասումը միւսին» :

Հնակեան կուսակցութեան հիմնոգիրները քանի որ «զիտական մեթուան բնարած էին «Հայկական

(1) Պարքան փոքր ազգութեանց ազատազրման պատճաներէն մին ար միջավացիք յարմարութիւն, իրենց պուրքուազիք բազգանարար աւելի ուժեղութեան, արտաքին օժանդակիչ նպաստաւոր քաղաքականութեան հետ, Օսմանցիին փոքրամասնութեան պարագան էր։ Հպատակ ժողովուրդները տասն անդամ աւելի հին քան ալիրովը, մինչդեռ Հայաստանի մէջ ալդ երեւացիին Հակապատկերը կը տեսնէնք։ Շատեր, Օսմանցին բաժնելով իր բազկացացիչ մասերուն՝ Քիւրսերուն, Զէրքչներուն, Թաթարներուն, Լէզլիներուն, Աւշարներուն, անոնց իւրաքանչիւրին հետ թուի բաղդասութեան կը զնեն Հայը ու Վերջինը կը զանեն բացարձակ մէծամասնութիւն։ Աչսպէս բնողները կը մոռնան թէ համրուած ցեղերը իրենց ուրայն անհասականութիւնը չունին այց Համբուլամութեան խողովակով գրեթէ ձուլուած են Համբուլքութեան մէջ։ Արդէն, Թուրք պէտական քաղաքականութեան է՛ո աչքուու կէտը աս է՝ Համբուլութիւնը, Համաթթքութիւնը։ Բայց հոս պէտքը կզգանք ըստ թիւրքիու աչս համբաւածական, Հա-

Հարցոյի լուծման համար, պէտք չէր որ իրենց գործանէութիւնը սահմանափակիին անժամանակ ցուցերու ըլլամակով, որու անպէտ ու անօգուտ ըլլալը զգացին 1896էն վերջ՝ երբ դադրեցուցին աղմուկը։ Արդեօք մենք «Հայկական հարց»ի լուծում լսելով չի պիտի՝ հասկնացինք թրքական-աւատապետական կարգերու կործանումը ու նոր՝ երուղական կարգերու համարական հիմերու վրա։ Մեր «գիտական մեթուածը ճիշդ տեղին գործածելու համար պէտք էր նկատի առնուէր տիհաս պայմանները և զանոնիք ասունութեան առաջնորդող պարակները, որոնցմէ ամէնէն կարեւորին վրայ պիտի խօսինք քեւ մը։

V

Երկու զասի պէտք է բաժնել թուրք հոգեբանութիւնը։ Ա— տիրող դաստիարակի հոգեբանութիւնը, Բ— խուժանի հոգեբանութիւնը։

Այս երկուքը նոյն պատճաններով չեն ատեր Հայը։ Առաջինը՝ թուրք տիրող դաստիարակը, որու դործա-

մաթրքական մարդիրը ուղղակի Քրիստոնեաներուն կամ Հայիրուն համար եղած չէ, ինչպէս սիստմանը կը կարծեն ոմանք, այլ զիտաւորաբար մահմետական բազկացուցիչ ցեղերուն, որոնց համաձաւումը Օսմանցիւրեան մէջ, կազմելով բացարձակ ու անընկանութիւնի մեծամասնութիւնը անկարելի պիտի դարձնէր «Հայկական Ազգատութիւն» մը։

Հո՛ս է դադանիքը թուրք դազգափարանութեան։ Թուրքերը մեղմէ աղէկ գիտէին թէ հայութիւնը թրքութեան մէջ չի ծովուիր։

դիր ու արդար թարգմանն է կառավարութիւնը, Հայ չ'ատեր անոր համար որ Հայ է, որ Քրիստոնեայ է, ազ անոր համար որ կենսունակ է գրաւելու տնտեսական շուկան և ցեղաշրջելու մտքերը դէպի ազատասիրութիւնը։ Աս է մեր հարստահարումներուն, տանջանքներուն, ջարդերուն պատճառը։

Իսկ երկրորդը՝ խորժանը, Հայը կ'ատէ որովհետեւ Հայ է, որովհետեւ Քրիստոնեայ է, որովհետեւ թրքական պետութիւնը խորտակել կուզէ հաստատելու «Հապկական թագաւորութիւն» մը???:

Ինչպէս կը տեսնենք՝ առաջինին հոգեբանութեան հիմը տնտեսական է, երկրորդինը՝ կրօնական, ցեղային։ մէկը ներդործական՝ առաջնորդող գեր ունի, միւրը կրաւորական՝ հետեւող

Թուրք տիրող դասակարգը իր տիրապետութեան աթոռը հաստատուն պահելու համար, կրօնը նոյնացուցած պետութեան հետ, կրթնած է առաւելապէս թուրք խորժանի կրօնական ցեղացին մութ՝ բաց տաք տրամադրութիւններուն, զորս ուժեղացուցած ու աշխատած է պահպանել բոլոր կարելի միջոցներով, որոնց արդէն ծանօթ ենք։

Թուրքիոց մահմետական հասարակութիւնը, որու հոգին խորը կարծես արմատացած կը թուի ըլլալ ստրկամտութիւնը, իր աղայէն կամ էֆէնտիէն կտոր մը հացով կշտանալու չնական ժուժկալութիւնը և այդ հացին փոխարէն վրէժի գործիք մ'ըլլալու պատրաստակամութիւնը, բնաւ ժամանակ չէ ունեցեր անդրադառնալու իր կացութեան ողորմելիութեանը ու կատարած պախարակելի, ստոր դերին։

Ո՞վ սովորեցնել ուզած է անոր թէ՝ ոչ-մահմետականը կեալուր պէտք չէ նկատել, այլ հարկ է ուշադրութեան առնել վիճակներու նոյնութիւնը. թէ՝

կեանքին նպատակը ուրիշի ձեռքէն հացը խլելով ապրիլ չէ, այլ՝ ազատ ու արդար աշխատանքը. թէ՝ այս աշխարհի մէջ «Ազատութեան» ու «Եղբացրութեան» անունով իսեալներ կան, որոնց իրականացման աշխատելու է քիչ մը, և վերջապէս թէ՝ իր ժամանակաւոր կեանքի շրջանը ոչ իր Ալլահէն ոչ ալ Մահմէտէն կրնար ճակատագրուած ըլլալ յաւիտենապէս ստրուկ ու վայրագ արամագրութիւններով գործիքը մնալու շահագործող, արիւնարրու մարդակերպ հըրէցներու, որոնք կ'ընկողմանին էֆէնտիկական բազմոցներու ու կառավարական թեկնաթոռներու վրայ, իրենց ծառաչեցներով աշխարհի բոլոր սրբութիւնները։

Մեզի համար ինչ ալ որ ըլլար այս մարդոց ներքինը, ինչ բնազդներով կամ վայրենի ի'նչ յատկանիշներով ալ օժտուած ըլլալին անոնք, որ աստիճան բուն ալ ըլլար անոնց մեզի հանդէպ սնուցած ատելութիւնը և զայն արտագրող պատճառներու օղակաւորումը, մենք աչնքան պարտադրուած չէինք մեր «Ազատիխական» գործունէութեան մէջ խորունկ ուսումնասիրութեան ասարկայ դարձնել զանոնք, եթէ Հայաստան կոչուած երկրամասը եւրոպական կուլտուրական կեղրոնի մը գրացի ըլլար ու անոր մէջ Հայերը բացարձակ մեծամասնութիւն կազմէին, արդիւնաբերական գրամագլխի տէր զօրաւոր պուրժուազիով։ Բաց մեր միջավացը կը ներկայացնէր բոլորովին տարբեր շրջան մը. մեզի գրացի էր թուրքը, Քիւրաը և չնայած բոլորին՝ կառավարութիւնը շարունակ նոր զաղթականներ կը զետեղէր հայաշտաեղեր

Ակն յախոնի էր որ թուրք պետական կազմը իրեն յենակէտ ընտրած էր ամբոխը, որուն վրայ ուշադրու-

Մեր «Հեղափոխական» շարժումներու ատեն պէտք է ըսել թէ թուրք կառավարութիւնը զինուորական ուժի գիմնէլ առաջ՝ դիմած է անբոխին, որ անդիւ տակցարար ծառացեր է կառավարութեան նպատակներուն։ Մենք, անուն մեր գաղափարի չափողութեան, պէտք էր աշխատէինք ջախճախին թշնամին իր իսկ սեփական գիտերով, քանի որ մեր զէնքերուն անզօր ըլլալը արդէն սկիզբի օրէն գիտնալու էինք։ Երբ թուրք ու Քիւրտ ընչափուրիկ՝ կամ աշխատաւոր արրը զիտակցէր այն ճշմարտութեան՝ թէ «Հայ լեղափոխութեան» նպատակը ըլլալով ժողովուրդի ազատութիւնը, չէր ձգտէր հայկական բոնապետութիւնն մը հաստատման թուրքերու, Քիւրտերու վըրաց(1), այն ատեն տարբեր կըլլար իրերու ընթացքը . . . :

Բանի որ թուրքիու մէջ գոյութիւն չունէր թուրք ուժեղ պարժուազին, ծղելու պուրոժւազատական կոիւը, չառաջանարարի այդ պարտքը կիշնար ընդհանրապէս «Հայ Յեղափոխութեան», մասնաւորապէս Ս. Դ. Հնչակեաններու վրայ։

յան ու սխալ գործեցին. վորանակ իրենք ցրուելու աթուրք Քօմիթէյի չայտարարութիւնները, պէտք էր թուրքերուն ցրուել ատցին, զանոնք քչելով վատնին բերանը։ Մէկն փախուստը, միւսին բանտարկութիւնն ու կախազանը պատճառ պիտի ըլլար տանջանքի, հայածանքի մէջ եփելու թուրք լեղափոխական գաղափարը ու տարածելու գայն թիւրեկ վիճակով։

(1) Կարժէ ծանօթանալ Հնչ. կուսակցութեան կամ «Հայ լեղափոխական պատճութեան» անզուգա-

թիւն պէտք էր գարձնէր Ս. Դ. Հնչակեան կուսական ցութիւնը։ Անզամ մը որ լեղաշրջութիւն սկսէր այդ ամբոխը, ամուստեն հիմնովին տապալուած կարելի էր ենթագրել թիւրական աւատագետական դրութիւնը, իր բանութեան ու սարաւափի արհաւարքներով, ուրովիշեան երուպական հակամարտ շահերը վերջ պիտի տագին իրենց ձգձումի, սպասողական քաղաքականութեան, որու հովանիքն տակ կ'աղրէր Հիւանդ Մարդը։

Մեր Հայ լեղափոխական գործիչները «Հայկական Ազատագրութեան» անունով կայտ մղելով, անուղղակի կերպով գործիք եղան հրահարելու թուրք իսուժանին ընդալին, կրօնական կոյր զգացումները մինչդեռ համբերատարու սխտէմարդիք աշխատութեամբ պէտք էր կազմակերպէին դասակային հոդի վրայ թուրք ու Քիւրտ ընդազուրկ գիւղացին, ժողովուրդը(1), այս ըլլալը էր մէկը «Գիտական մեթոդ»։

Պէտք էր պատրաստել վասոզի ամրարանոցը, անուկը մը բանկումի ու փրուզումի համար մոքքը կայծ մը բառական էր արդէն։ Ցուցարարութիւնը պատրաստութենէ վերջը պէտք էր . . . :

(1) Հնչակեանները թերեւս մեզի ցիշեցնեն կիւսարիայ Մեծ դէպիքը, որուն Հետեւեցաւ Գաղատիոյ գատափարութիւնը։ Մենք հպարաւութեամբ կը գնահատէնք Հնչակեան գործիչներէն ունաց զուտ մարքարժական անկեղծ, շիտակ արտայալութիւնը։ (Ընթերցաններուն կը ցանձնարարենք առանձին ու շաղրաւթեամբ կարգալ «Հնչակ»ի հրատարակութիւններէն՝ «Գաղատիայի դատավարութիւն»ը, մասնաւորապէս Ա. Թշունիքի ճառը։) Ցաւալի կէտը սակայն, սա՛ է որ մէկը ընկերները միամտօրէն խարուե-

Մեզի համար բնաւ խնդիր չէր թէ եւրոպական ո՛ր պետութեան դրամագլուխն էր որ պիտի մտնէր երկրէն ներս, բաւական էր խորտակուէր թուրք աւատական տիրապետութիւնը ու անոր յաջորդէր քափիթալիստական՝ կառավարական աշնալիսի ոչժիմով, որու հովանքին տակ դուռը բացուէր Ընկերվարական գործունէութեան լազն ասպարէզին, հետզհետէ տանելու համար ամէն ցեղէ աշխատաւոր ժողովուրդները դէպի տնտեսական արդար կարգերը . . . : Աճապարոտ մարդիկ թերեւս ծեզի առարկեն թէ այդպիսի նպատակի մը յաջողութեան հաւանականութիւնը կապուած էր շատ խոշոր դժուարութեանց հետ և կը պահանջէր երկար ժամանակամիջոց, մինչդեռ Հայոն տառապանքի բաժակը լեցուն էր արդէն :

Ճիշտ է որ տառապանքի գաւաթը լեցուն էր ու հարցը կը պահանջէր խոշոր դժուարութիւններ, բայց երբ սկսուէր էր այդ խոր ու համբերատար աշխատանքը, թուրք կառավարութիւնը նիւթ չվիտի կը ը-

կոն տիպարը ներկայացնող Մեծ Յեղափոխականին՝ ժիրացին: Անոր կեանքի գործունէութեան մասնաւոր գիծերը, սերտօրէն կապուած իր սկզբունքին հետ, օրինակելի ճամբար մը ըլլալու էր Հնչակեան կամ այլ գործիչ-պրօպականդիսներուն:

Եթէ թրքական բոնապետութեան արիւնալի թաթին տակ դործող յեղափոխականները ժիրացրներ ըլլալին, ան ատեն Յեղափոխութիւնը մտած կը ըլլար տարբեր փուլի մէջ:

Անխուսափելի պիտի ըլլար այն՝ ինչ որ անկարելի կը կարծուէր: Մեզի Մուրատներ պէտք չէին, այլ ժիրայրներ . . . :

նար հայք-այքել լեցուած բաժակին վրայ կաթիլ մաւելցնելու համար :

Մենք, յեղափոխութիւնը խանդավառ զգացումներով լեցուն քանի մը մարդոց ձեռքով կատարուած երեւութական փոփոխութիւնը չենք հասկնար, երբեք. յեղափոխութիւնը մեր ըմբռնումով՝ նախ աննըօան, ապա փոքր ու աստիճանական նուանումներով դրութեան մը հաւաքական կամքով անվերականգնելիօրէն հիմնայատակ կործանումը և նորի մը հաստատումն է, յօգուտ՝ հասարակական բարօրութեան :

Այսօրուան «Կամաւորական շարժում»ը շատ տգեղ ու գէշ կրկնութիւնն է մեր անցեալի սխալներուն: Ս. Դ. Հնչակեանները եթէ անսպառ բառամթերքով ջանան արդարացնել իրենք զիրենք, անօգուտ է այդ փորձը, որովհետեւ պատճութիւնը ունի իր վոկոը:

Մեր ընկերները մրցման ելան Դաշնակցութեան հետ, պապացի հողը անոր չտալու կանխահոգութեամբ(1), բայց թող գիտնան թէ ո՛չ մէկ բան կարող պիտի ըլլայ արդիւել մահ՝ «Հնչակեան» անունին, որուն վրայ տգիտօրէն կ'երդնուն, ու միամտօրէն կը շահագործուին շատեր: Այս՝ պիտի վերնայ «Հնչակեան» անունը, որպէսզի ապրի Սօսիալ Տէմոկը բատեան, բանուրական կուսակցութիւնը, որ իր մերկ ու սերուն վրայ առած աշխատաւոր դասակարգի հոգերն

(1) Այս մասին արդէն Մար-Արաս ծածկանունի տակ Կովկասեան թղթակցութիւն մը շատ անկեղծ արտազատուած էր «Եր. Հյ.»ի մէջ, որուն արդարացի դիտողութեամբ պատասխանեց «Հայրենիք» ճիշտ իր ատենին:

ու իտեալը, գանդաղաքաց բաց վստահ՝ կը դիմէ
սուրբ ու արդար այն գեղածիծաղ հորիզոնը, որու
հրաշալի հեռապատկերին կարծակուի չաճախ գար-
շահսու լորձունքը այնպէս ուղիւն մարդոց, որոնք չի
դիտեմ ինչո՞ւ կը մնան ինկերպարական դիմակի տակ.
չէ՞ որ լայն է աշխարհը, շատ են հոսանքները ու ա-
զատ են գաղափարները . . . :

VII

Ներկալիս՝ «Հալկական Ազատութիւն» մը անհնա-
րին դարձնող ուրիշ զօրաւոր պատճառ մըն ալ կաէ,
զոր կուգենք չանձնել ընթերցողի ուշադրութեան,
որպէսզի չ'արդարացուի ուժերու լումպէտո վատ-
նումը :

Աչքէ անցնելով նոր դարու ազգերու քաղաքական
կեանքը, մենք կը տեսնենք թէ իւրաքանչիւր ազգի
քաղաքական չեղաշընումի գլխաւոր՝ կրնանք ըսել
միակ ազգակը այդ ազգին պուրժուազին եղած է :

«1789ի և 1793ի շարժումները, որոնք Ֆրանսական
Յեղափոխութիւնը կը կազմեն, պուրժուական է իր
ինքնութեամբ :

Այդ չեղափոխութիւնը այն կուին է, զոր հրատա-
րակած էր պուրժուան, աւատական բանութեան կաշ-
կանգումներէն ազատուելու համար : Ժողովուրդը
Ազատութիւն և հաւատարութիւն կ'աղաղակէր, բաց
պուրժուազի բերնով :

Ոհոթի մարդ մը եթէ փորձէր տիրանալ հացի իսա-
նութիւն՝ զնդակահար կը լլար . արգիլուած էր նոյն-
իոկ մարդոց խմբուները հրապարակներու վրաւ,
Loi Materialով 1789 Հոկտեմբերի 20ին : Արդիլուած էր նաև
արհեստակցական միութիւնները 5000 ոսկու տու-

գանքալ՝ 1791 Յունիս 17ին : Անկէ վերջի հաստատ-
ւած սահմանադրութիւնը՝ 1791 նոյ. 3ին, ընտրողա-
կան սակ(1) մացնելով զատեց բարեկեցիկ իշխող գա-
սակարգը և եղան կատարեալ քաղաքացիներ և երկ-
րորդ կարգի քաղաքացիներ :

1793ի շարժումն ալ պրօլիտարական չէ, ինչպէս
ոմանք կը կարծեն, որովհետեւ 25րդ յօդուածին մէջ
Հաւատարութիւն և Ազատութիւն բառերուն քով գըր-
ւած էր ապահովութիւն ու սեփականութիւն :

Պարզապէս խոշոր պուրժուական դրոշմ ունին նաև
1830ի Յուլիսին յեղափոխութիւնը Ֆրանսալի մէջ,
1848ի շարժումը Գերմանիոյ մէջ. պուրժուան է որ
կը կոռուի աւատավետական կարգերու դէմ :

Անդիիոյ 1832ի յեղափոխութիւնը ինչպէս և 1848ի
Ֆրանսալի Փետրուարի յեղափոխութիւնը, թէԿ
պուրժուական կառավարութեան դէմ էր, բաց դարձ-
եալ երկուքն ալ իրենց էութեամբ պրօլիտարական
չին, ատոնք՝ բարձր զրամատիրութեան դէմ արձա-
տական արդիւնագործողներու կախներն էին :

Ամերիկեան պատմութեան դառնալով՝ 1776 Յու-
լիս 4ի «Անկախութիւն» հոչակուած պատմական օրը,
ամերիկեան աշխատաւոր գասակարգի անկախութեան
օրը չէ, այլ՝ պուրժուազիի անկախութեան օրը :
Պուրժուան ազգ կոխւը մղեց պարզապէս իր ազատու-
թեան համար, թէԿ Հայրենիքի անունով :

Ազգի մը քաղաքական ազատութիւնը կախում ու-
նի անոր պուրժուազիի ունեցած ուժեղ ու նպաստա-
ւոր լիրքէն :

(1) Արոշ հարստութիւն ունեցողը միայն կրնար
քուէարկել :

Այս է ներկայ դարու պատմութեան օրէնքը որմէ բացառութիւն չի կազմեցին նոյնիսկ Պալքանեան փոքր ազգերը երբ իրարու ետեւէ ազատագրուեցան Օսմ . լուծէն :

Գերի ազգի մը զաւակը եթէ ազատութիւն կերազէ , թող ուշադրութիւն ընէ թէ իր երազներու թիւին ո՛ր քան ուժ կուտայ պուրժուազին : Երբ այդ ուժը կը բնայ հակազգել և բոլորպին չեղոքացնել տիրող տարրի պուրժուազին , այն ատեն երաշխաւորուած է այդ ազատութիւնը , ազապէս անմտութիւն է այդ նասին մտածեն իսկ : Նա կրնայ ըմբռստանալ , կրնայ չեղափոխութիւն օտար պուրժուազիի օգնութեամբը ու ձեռք բերել ազատութիւն մը , բայց այդ ազատութիւնը իր երազած ազատութիւնը չէ , այլ տէրերու փոփոխթիւն մը , զոր անզգալի դարձնելու համար այն օտար պուրժուազին պիտի մտածէ ամէն տեսակ հընարագիտութիւն , պիտի գործադրէ ամէն տեսակ միջոցներ . օրինակ՝ հաճալսրաններ բանալ , տեղական ինքնավարական իրաւունքներ տալ , ինչքի ու կեանքի ապահովութիւնը երաշխաւորել , ելեքտրական լուսով աչքեր շացնել , չոգեկառքով ջորիները խըռկացնել ու փախցնել հեռուն :

Ժողովուրդը ստեղծուած նոր կեանքէն պիտի առնէ նոր ոգեւորութիւն , որովհետեւ չ'զգալով նախկին բռնութեան մէկ նշանը , պիտի ուրախանաց ու հրճուի , մինչդեռ իրեն հրճուանք պատճառող ազատութիւնը ուրիշ բան չէ եթէ ով տնտեսական հին կարգերու տապալումը և նորերու հաստատումը : Կեանքը իր բնական ճամբան պիտի քալէ սակայն , անդիտակ ուրախութիւնը երկար չ'պիտի տեւէ : Անկախ արհեստաւորներ բանտորներ պիտի դառնան , պիտի չնջուին մանր արդիւնագործութիւնները , պի-

տի փոխուի ընտանեկան ու ընկերացին կազմը , պիտի չըջուին բարուական ու կրօնական ըմբռնումները , պիտի սկսի պուրժուազիի անտեսանելի , աննշամբելի՝ բայց քանթող ու աւերող տիրապետութիւնը , որ դուռ պիտի բանաչ դասավին ուժեղ պաչքարին :

Կուրօրէն խանդավառուղ հայրերու անդիտակցութեան մեղքը պիտի քաւեն իրենց զաւակները :

Ազսպէս պիտի ըլլայ մեր վազը , ու պէտք է ըլլայ անպայմանօրէն :

VII

Մեր ժամանակակից Ազգային շարժումները՝ մասնաւորապէս «Հայկական Յեղափոխութիւն»ը չատ ուղիալ կը մեկնուի , ոչ միայն գգեստներ արդուկող երրեմնի զերծակի աշխերաներէ՝ որոնք հիմա խմբագիրներ եղեր են , այլ նոյնիսկ կարող «սոսիալիստ» տեսարաններէ , որոնք կիրեւի թէ ամէն բանէ առաջ ու ամէն բանէ աւելի իրենց փորը կշացնել կուղին : Հայի իննդի՞ւ :

Մեր պատուական ընկերները «Հայ Յեղափոխութեան» շարժառիթներուն մէջ տառապանքի հոռը կառնեն , թուրքին մատը կը տեսնեն բայց չնն կրնար նշամբել ոչ տնտեսական ազգակները , ոչ հայ մանր պուրժուազին . անոնք մեղի մտապատկեր մը , գաղափար մը , երազ մը ցոց կուտան , զոր վստահ ենք թէ ցոտ պիտի ցնդեցնէ ապագայ իրականութեան արել :

Հնչակեան մարքսիստները իրենց աչս քալցով ոչ միայն զաղափարապաշտութեան գիրկը կը նետուին — ինչպէս որ սխալած չենք ըլլար երբ ըսենք թէ արդէն վաղունց ի վեր հոն կը քնանան — աչ ցոց կուտան հա-

կարնական ուղի մը ընդհանուր ազգերու պատմութեան մէջ :

Զէ եղեր ազգ մը, որու քաղաքական շարժումներու առաջնորդի գերը ստանձնած չըլլաչ ազգ ազգի պուրժուագին :

Ազգի մը քաղաքական նոյնիսկ մտաւորական փոփոխութիւնը կը հետեւի անոր տնտեսականին, ինչպէս ստուերը կը հետեւի մարմնին». ա' լս է մեր պատմութեան մաթերիալիստական հասկացողութիւնը :

Հայը իրեն համար ուրիշ ուղի մը չէր կրնար ու չկրցաւ ընտրել. միակ տարբերութիւնը շարժումի տկարութեան ու հետեւանքին անսառուցութեան մէջն է : Տկար էր հայ պուրժուազին, տկար եղաւ և մեր «էղափոխական» շարժումը՝ որ մասնաւոր թուականէ մը ասդին բոլորովին անդոյն դարձաւ : «Հայկական հարց»ի ճնունդ տուող կովկասահաչ մանր պուրժուազին, երբ տեսաւ թէ հայկական արիւնոտ աղերսագրերը արհամարհանքով կը մերժուէին եւրոպական դաշիճներէն, այն տեսն համոզուեցաւ որ ժամանակը երրեք չափուրդ չ'պիտի տար իր տնտեսական ցանկութեանց, որովհետեւ Հայաստանի մէջ մտնելով եւրոպական Արգիւնարերական դրամազլուխը, իրեն վիճակուած պիտի ըլլար տաեւտրական չուկավի մէկ անկիւնը դրաւելու պատեհութիւն մը միան, դոր գիւրութեամբ չ'պիտի թողուր տեղին ու սովորութիւններուն ծանօթ թրքահայք :

Ազգ թուականէն ասդին՝ ըսել կուզենք 1896էն վերջ Հայ թոց պուրժուազին, ոչ միան չեզոքացաւ այլ ամէնախորուն ծաղրանքով դիտեց տեղի ունեցող շարժումները, որոնք մնացեր էին մտաւորական խրծուումներու ձեռքը որպէս փառասիրական կամ ուրիշ ցանկութեանց ասպարէղ . . . :

Պուրժուազիի քաղաքական հոտառութիւնը անհամեմատ աւելի սուր ու անսխալ է քան թէ մերը :

Ք. Մարքս երր րուսն կերպով պաշտպանեց ու անխուսափելի նկատեց լեհաստանի ու իրանտապի անկախութիւնը, մաքչն չ'անցուց թէ իր ձեռքի գիտակր լսակօրէն չէր ցուցնէր ապագան : Այսօր իսկ, երբ արգէն երկար տարիներ անցած են, հազիւ թէ կարելի է ացպիսի գուշակութիւն մ'ընել . . . :

Համեւ բուպական պատերազմի առիթով ստեղծըւած իրերու անսարց կացութիւնը մեր «մարքսիստ» ընկերներու համար ոչ խորհրդածութեան նիւթ եղաւ ու չ'ակդրտնքավին ներածնողութեան :

«Հնչակի» մէջ, տարուան (1904 թիւ 4—5) թիւն մէջ կը կարգանք հետեւեալ նշանակալից տողերը :

«Տապալել ցարիզմը և ամենալան դէմօկրատական հիմունքների վրաչ հաստատել քաղաքական նոր րէժիմ, իրրեւ ուղի առաջդիմութեան, տանօգ զէպի սոսիալիզմի չաղթանակը,—զա՞ է այն մէծ ու պատմական գործը, որ ալսօր ընկել է բաժին Ռուսաստանի Սոցիալ-Դէմօկրատիկական վրաչ որ կազմուած է Ռուսաստանի բոլոր ազգութիւնների զիտակցական պրօլիտարեատից և որի շարքերուն հայ սոցիալ դէմօկրատն էլ զրաւել է արգէն իր տեղը և ունի իր լրացնելիք գերը . . .»

Այս տողերուն վրաչ կ'արժէ բաւական երկար մըտածել : Արգեօք «հայ սոցիալ տէմօկրատ»ը ամրոց ջաղէս կատարած է իր «լրացնելիք գեր»ը, արգեօք տապարաւած է ցարիզմը որու կողքին կը կուռին այսոր «Հերոսական քաջագործութիւններով», օժանդակելով անոր զրաւել վանը, Մուշը, երզրումը, Պիթիսը ու վազը թերեւս ամրոց Հայաստանը : Ո՞վ

յանձնեց իրենց հալուն քաղաքական ազատութեան եւ բաշխաւորագիրը՝ զոր մինչեւ հիմա չ'զիտեմ ինչո՞ւ գաղանի պահեցին հայ ժողովուրդէն :

Զարական բոնակալութիւնը իր ինչ ինչ կողմերով աւելի սոսկալի ու նեխած քան Սուլթանականը, կերեւի թէ քիչ զոհեր է առեր առկէ առաջ, Հնչակեան մարդսիստները եռանդապին կ'աճապարեն մատակարարել նոր զոհեր . . . :

«Կամաւորական շարժում»ը պարտամուրհակ մըն էր, զոր զրեցին քանի մը ամապարող Դաշնակցականներ ու սոսրագրեցին քանի մը օրինակւող Հնչակեաններ. իսկ անոր մէջի գումարը պիտի վճարէ ժողովուրդը, եթէ բաւական չէ մինչեւ հիմայ վճարածը . . . :

VIII

Վայրկեան մըն ալ «ազգասիրաբար» արտայաշտուինք . . . :

Մեր «սոսկօլօդ» ընկերները զրեթէ միշտ իրենց քաղաքական ձգտումներու լազուրութեան հաւանականութիւնը չափած, ձեւած են աս կամ ան եւրոպական պետական անձնաւորութեան մը «Հայկական դատ»ին հանդէպ նպաստաւոր արտաչափութեան վրայ, չ'նայած որ խորապէս կը տարբերին անձի մը ու պետութեան մը կարծիքները. որովհետեւ ասածինը անհատական՝ մարդկացին է, երկրորդը՝ շահադիտական՝ դասակարգացին: Այսօր, Մըր. Ռելիսը վատահարար կրնանք ըսել թէ կը ցաւի հայկական կոտորածին վրայ ու որպէս քաղաքակիրթ, ազնիւ անձնաւորութիւն կ'ըրգայ որ Հայը ունենայ իր ազատ ու անկաշկանդ բարգաւաճումի տեւականութիւնը ապահովող ոէժիմ մը. բայց Նախագահ Ռելիսը քաղաքական մեքենայ

մըն է իր երկրին համար: Առաջինը կը ցաւի՝ որովհետեւ խիղճ ունի, իսկ երկրորդը՝ որպէս ամերիկան պետական շահերուների աշխատացուցիչ՝ խիղճ չկըրնար ունենալ. այդ բանը բացարձակապէս արդիլուածէ անոր:

Ասկէ առաջ, Լուսիթանիայի ընկղմումով քանի մը ամերիկեան քաղաքացիներու կորուստին վրայ Նախագահ Ռելիսը խղնաց ու այդ խղնիքը քիչ մնաց պատերազմ լայտարաբէր Գերմանիու դէմ, բայց անդին՝ 100,000ներով Հայերու կորուստը(1) հազիւ լըսելի արձագանդ մ'արթնցուց Ամերիկայի մէջ, ան ալ մէր խլացուցիչ աղաղակներուն չնորհիւ:

Ազգովին վարժուած ենք տեսակ մը հակակրութեամբ վերաբերուիլ ու ատել Գերման պետական կազմը որ քարի պէս լուռ ու արհամարհու է մէր զատին հանդէպ և բացառութիւն չի կազմելու համար ըսենք նաև՝ քչիկ մըն ալ մեղսակիցը Թիւրք վայրագ քաղաքականութեան:

Պիզմարք, Համեւրոպական ներկայ պատերազմին կնքահայրը, որ ամբողջ հայ ժողովուրդը «իր մեռած զինուորի ուկորին» հետ չի փոխելը կը լայտարաբէր, ինձ համար այնքան մը ատելութեան առարկայ ըլլալու պատճառ մը չի տար:

Եթէ Պիզմարք ըսէր. «ամրող Հալութիւնը իմ կառքիս ձիերուն հետ չեմ փոխէր»,» այն ատեն այդ

(1) Մընք, Եթէ զանց ըրինք այս տետրակի մէջ պատասխանատուութեան մասին խօսիլ, այդ պարագան ինքնասրբագրութեան թող չի վերագրուի. որովհետեւ շարունակ տէր ենք «Ազգ»ի մէջ արտաքաշած մէր Անկախ կարծիքներ»ուն:

մարդը՝ ու միացն մեր՝ այլ նույնիսկ Գերման զարգացած զատկան համար այ պախարակելի թիվ մը պիտի բլրար. բաց երր կ'ակնարկէ «մեռած զինուորի ու կորար», նա կը խօսի Գերմանիոյ պետական շահուն բերնովը, չէ՞ որ զինուորը պետավեհան գրօշի տակ կուողն է ու անոր աճիւնները մասունքներ են անշուշտ երկրի վեհապետին համար :

Մեզի հայերուս՝ ինչ որ է Գերմանիան նոյն է և Առուիան և Անգլիան և Ֆրանսան, չառ չնչին առրերութեամբ :

Մեր ինակլիզնա մարքսիստները, որոնք մեզի պէս (Հ սէնթոց բրօքիւներից) չեն քաղեր իրենց անկշանկի զանկին անսահման համար թիւնը սկզբունքացին պատճառ մը չտնին առելու Գերմանիան ու սիրելու Ռուսիան :

Եթէ իմ բոսձին չեն համազուիր լազարպէս կը ինպրեմ որ անզամ մը եւս աչքէ անցնեն Մարքսի էնցէլսի, Ժարէսի, Վայնանի, Ժիւլ Գէզի «անհամար» հասորները, որոնք թերեւս իրեպարտիւն առաջնորդած են զիրենք. չէ՞ որ (Ճեծ զազափարները փոքր զանկերում պացմում են լատաջացնում) գրած էր «Եր. Հէ.»ի մէջ չիւսնպահոցի տիմար մը : Անշուշտ առ խօսքը իր մէջ չըմարտութեան հունու մ'ունենալու է քանի որ զան սոսրազրովը խօսած է իր անձնական փորձառութենէն(1) :

(1) Շատ կը ցաւիմ որ սոսրովուեցալ ակնարկութիւն բնել անպիսի մարզոց որոնք չ'զիսկմ ինչպէս Մարքսի բառական խրթին ոճը հասկնալու կարուղութեամբ օժտուած? չեն կրցած հասկնալ իմ հաչերէն պարզ ոճը : Ազգպիսի արարածներ չարածարէն ապշտութեան ու հացենիքի զազափարը խսպան Ժիւլոց

Եւ արդէն, մասնաւորապէս ատեն մը, փոքր զանկերու պայմունը այն աստիճան ուժգին և տեւականութիւն բուսաւոր եղաւ որ, մեր ամենասիրելի մարքսիստ բնկերները ածագրեցին բնկերփարական վարդապետներու փորմիւներով խցիքի, Ազգատութեան ու Արդարաւոթեան ներկացացուցիչի վացի վերարկուներ կորեց, անոնցնէ ամենափառառուրը՝ հանդիսաւոր արագութեամբ ու որդիսկան երախառագիտութեամբ ձգելով Ռուսաց ուսերուն վրաչ, որ առանց անոր թերմես սառէ հիւսիսի ցարունին . . . :

Մարքսիզմի տեսարաններ . . . աւելի ձիշդն է րուսէ մարքսիզմի զերձակներ հէ՞ . . . բաց . . . արզուկողը չի մունանք . . . :

Յատարակ որ մեր պաշտեիի բնկերները յարմարագոյն ձեռք մը զդեստ ալ ինձի կը կարեն աղեղ բառերու ապրանքէն, ևս կը չարունակեն ականացըրէն կորած խօսքին թելք :

Եթէ Բնկերփարական Հնչակեանները ինձմէ որրողոված՝ չետա չի զան, ևս բնմերցազին հետ առանձին կը թղթատեն պետական բառարանը, ուր նու զարձանրավ պիտի տեսնէ որ «լիփձ» կամ «Արզարութիւն» բառը զբուած չէ ունէ մէկ աեզ :

Ոչ, ովատութիւնները Արզարութիւն և խիզճ չեն առնչնոր, այս անպայման բառերը պայմանական են անհնդ համար : Պետութիւնները ուն ատեն կը խրցնան երբ անտեսական կոմ քազարական օան մը հրշ-

անիշխանական» մաքեր վերտոգրած են ինձի, մինչդեռ իմ արտապատճեանց մէջ չէ կարեւի զանել ատանկ ձիոր մը : Այդ մասին պիտի զրեմ իմ երկրորդ անուրական համարդական մէջ ակնարկան մը հիւլու ապաւութեամբ առաջարկուի :

մարեն իրենց առջեւ կեցող խղճալի էտիլին մէջ . տարբեր ինդիք է թէ շահու այդ նկատումը կրնաչ վիժիլ չի կանխատեսուած պարագաներէն :

Ռուսիա , երբ Պուլկարիու «ազատարար»ը կըլլար , հաւանականարար մոքէն չէր անցներ թէ ապագային իր «ազատագիր»ը իրեն օժանդակելու գիրքէն հետո՝ Գերմանիոց գաջնակիցը պիտի ըլլար ու հրացան պիտի ուղղէր իր կրծքին :

Մեր ետեւ հայկական ջարդերու սրտաձմլիկ շարքին մէջ եւրոպական խղճի պատմութիւնն ունինք արդէն :

Մենք տեսեր ենք ամէն ցոլցերէ վերջ այդ համրաւաւոր խիլճը ինչպէս շատ անգամ թատրոններու մէջ կը տեսնենք ողբերգութիւնէ վերջ կատակերգութիւնը : Այսու եւրոպական խղճի գործը հայկական ողբերգութիւնէ վերջ ժողովուրդը խնդացներու համար նեռկայացող կատակերգութիւնն եղած է :

Հնչակեան մարքսիստները երբ հազարաւոր դուռու արիւնով զրել տուին Մայիսիան ծրագիրը ու յանձնեցին եւրոպական խղճին , քանի մը պետական մարդիկ՝ դրին դախն զիւանագիտական? սեղանի վրայ և անշուշտ , զուարձութեան մէկ ժամուն , մեր մեռածներու հոգւոյն համար մէկ երկու զաւաթ պարտիէ մեռջ՝ կերան այդ ծրագիրը որպէս աղանդեր , բերանենքն սրբեցին մոռացութեան անձեռոցով ու դուրս հան կատարեալ հանդարար ու պարագիւն :

Հակոսակ մէկէ աւելի զան յուսախարութեանց որոր աջորդեցին իրարու բնականորէն , մենք , շարունակեցինք ու դեռ կը շարունակենք մեր աղանդական յուսախարութիւնը : Բաւական է որ աչսինչ պետական անձնաւորութիւնը յուսալից խօսքեր ըրած է , կամ՝ Փարիզի մէջ եպիսկոպոս մը հայկական անկախու-

թեան պէտքը չեշտած է ի ներկայութեան քանի մը հազար մարդոց . այլեւս մեր մարքսիստները գործի վրաչ են , կը խօսին , կը գրեն , կը ճառեն , կը վերցնեն , կը ձգեն , սպանիական դղեակներ կը չինեն , մինչդեռ վաղը աշխատաւոր ժողովուրդը զուցէ իրեն յատուկ հիւղակ մ'ալ չ'գտնէ բնակելու :

Խնդրեմ , եթէ չէք նեղուիր , կարդանք միասին «Եր . Հայաստան»ի 1915 Դեկ . 29ի թիւը (No.43) : Ի ծնէ «Համբակ» մ'ըլլալուս՝ թերեւս օդնէք ինձի կատարելապէս հասկնալու կարգացածներս :

Տեսնենք թէ ի՞նչ կըսէ տիեզերահոչչակ մարքստ խճրագիրը , իր շարունակելի «խմբագրական»ներէն մէկուն մէջ :

«Շատ ես հեռուները երթալու պէտք չկաչ պերճափառ վասաերու ցանկ մը պատրաստելու եւրոպական դիւնապակտութեան հաստացողներու և լեզափոխական գործունէութիւնը ժիստողներու համար , կը բաւականանք լիշել ալստեղ միան ամէնէն թարմը , ամէնէն յատկան շանականը :

Օր մը Ազգ . Պատուիրակութիւնը երբ Ֆրանսական նախարարին ացցելութիւն կուտաչ հայկական բարենորդումներու առթիւ , գժրադղարար միան նախարարուհին կըլլաց տունը , որը քաղաքավարօրէն ընդունելէ և անոնց առաքելութեան մասին լնելէ յետոյ կը լարէ .

Անկեղծ սրտով կը համակրիմ Հայ ժողովուրդին եւ կը բաղձամ որ ազատի թթական լուծէն , սակայն ազատութեան համար անիրկա Դեմք (Կրկնակ ընդգըծումը իմու է . լ . Մ .) արիւն չ'թափեց :

Ասոր ի պատախան պատուիրակութեան կողմէ երբ դիտել կը տրուի թէ դեռ երէկ Կիլիկիոյ մէջ Հա-

յր ապին թթափեց 30,000 անձեղ զահեր տալով, բար-
գի նախարարութիւն կը պատասխանէ .

«Ակարիկ ԱՌԽԱՐԻ նման մոքքուողիներու ա-
րինեւ, և ես այդ տեսակ արին ըսել չեմ ուզեր .
Գուք պիտի հիմա հասկցած բլալու էիք թէ ի՞նչ
տեսակ արին կը պահանջուի ազատութեան բաղմա-
ցով ժողովուրդ մը : Ազատութիւնը արին կը
պահանջէ և ազգ չեղափոխական արիւն, բանապետ-
թեան զէմ չերակի նման կառողիներու արին և ո՛չ թէ
ոչխարի նման մոքքուողիներու, (Ազ բնդզման ալ
իմա . և . և .)

«. . . Աւրեմն ապագայ Գօնկրէսին մէջ մէր ձաշնը
լուցներու համար մէր չուցր մնացած է միմիայն մէր
անջոտ կամաւորական խոսքերու վրաչ(1)
.

Կը անսնէ՞ք չնաշխարհիկ միաքք

Բաէ՞ք ինպրեմ ո՞վ է «Եւրոպական գիւտնապիտո-
թեան հաւացող»ը, ո՞վ է «Եղափոխութիւնը ժրի-
տով»ը

Յարգելի նախարարութիւն բոեր է որ «ԱՌԽԱՐԻ
նման մոքքուողիներու արին չի պահանջուիք . շատ
աղէկ . . . աւրեմն՝ յարգելի նախարարութիւն հետ
յարգելի խօսքերն ալ կրնդունի թէ ոչ միայն 95ի
դէպրին ու Ստանալի կառարածի զահերը ոչխարին են
այլ և այն չեղափոխականները որոնք քսան, երեսուն

(1) Մէր պատառական բնկերը շատ աւելի ճարք-
սիստականորէն արտաչայտուած կրլլար՝ երբ ճասաւ-
որէլով իր խօսքը բոեր . «Խօսիալ Տէմօկրտտ Հնչակ-
եան 6րդ Դրուժինալին վրաչ»:

տարի աշխատելէ, զոհուելէ վերջ տղէտ անբոխին
կողմէն հերոսներ եղան ու վասարանուեցան . . . :

Ի՞նչ իրաւունք ունէին ոչխարները մարդերու ակդ
ապրելու, պարապ տեղը օգը ազականելու . անոնք
պէտք էր մորթուուէին արդէն, որպէսզի ազօրուան
կամաւորական անջատ զունդերուն վիճակուած բր-
յուր Հայ ժողովուրդի ազատութիւնը երաշխաւորելու
նուիրական պարագը :

Այս', յարգելի նախարարութիւն իրաւունք ունի,
յարգելի խօսքերն ալ իրաւունք ունի

Զէ՞ որ աչսպէս կըսէ Մարքուր իր անբաժանելի
բնկերոջ ֆր . Էնդէլսի հետ Ակօծունիստական Մանի-
ֆէսթուի մէջ???? :

Վաստահ եմ, վազը մէր սրտակից ընկերները, ոս-
սիալիստական զբքերու գլուխ զործոցներու էջերէն
հազարտուոր ասովակներ պիտի կարեն, որոնց մէջ
լուցներով հայ կամաւորներու արինը պիտի բեսպնին
Ուզզ. Պատուերութեան կրնակը, ու զայն պիտի զրը-
կեն յարգելի նախարարութիւն յարգելի տան զուուր:
Անչուշտ պատամական ազգ նշանակալից րովէին, յար-
գելի նախարարութիւն յարգելի ամուսինը տառնը պի-
տի զանուի, «որը քաղաքավարօրէն ընդունելի չե-
տով»

Բաց ։ սիրելի բնթերցող, հաւատու ինձ շեմ
կարող ազգ պատասխանը հիմակուենէ գուշակել, ուս-
տի բարի եղիր սպասել մօտաւոր ազագափ որ հեռու
էլ :

Ա. Դ. Հնչակեան 6րդ Կամաւորական զունդը վը-
կա՞լ

IX

Քանի մը վայրկեան թղթատենք «Հնչակ»ի հաւաքածոն, որ հաւատարիմ պատկերաւորումն է «Հայ մարքսիստական պրօպականդ»ին :

Պարզ է որ մենք նպատակ չունինք «Աւոլի ու Մարովի զօրագունդեր»ուն նկարագրութեանց դիտողութիւններ ընել, քանի որ այդ մասին թերեւս իրենց ատենին քննադատներ եղած են, մեր նպատակը հարեւնցի ակնարկ մը նետելով՝ բազգատութիւն մ'ընել է միայն, առանց ծանրանալու աս կամ ան յօդուածագրի իրարու հակասական մտքերու շուրջ :

Հնչակեանները եթէ ունին պատմութիւն մը որով կը պարձին, պէտք է դիտնան թէ այդ պատմութեան չորս դիմաւոր անկիւնաքարերը, խիստ աննպաստ ժամանակի ու պայմաններու մէջ, կատարեալ վստահութեամբ ու հաւատովի իր ձեռքով ապագայ մեծ կառուցուածքի հիմքը դնելու համար գործածող մէկը կաչ, որուն անունը մոռցեր են ու թաղեր են փոշիով :

Այդ մէկը Աւետիս Նազարէկեան կը կոչուի, առաջին հայ մարքսիստ տեսարանը . . . :

«Հնչակ»ի այս ամենաեռանդուն հիմնադիրը որ հիմնադիրն եղած է նաև «Վերածնունդ»ի, «Գաղափար»ի ու «Ապագայ»ի, ունեցաւ թէկ իր չեղումները, բայց մեծ եղաւ իր դերը։ Պուրժուա-ազատական ընդհանուր ճնշիչ մտանութեան մէջ, այս մարդը՝ կեռենց էր որ լեռան պէս ցցուեցաւ որպէս անվեհեր արտայալութիշը նոր կազմուադ հայ պրօլիտարեատին ու թարգմանը՝ համամարդկային իտեալներու։

Ա. Նազարէկեան կը ձգտէր ազմկալի ցոցերով եւրոպական «տիպլօմատեաց»ի միջնորդութիւնը հըրաւիրել ու փութացնել եւրոպական դրամագլուխի մուտքը թիւրքիա՝ քայլաւելով անոր հին կարգերը, որոնց վլատակներուն վերեւ ազատ ու ընդարձակ ասպարէզի մէջ՝ պիտի սկսուէր զուտ ընկերվարական պրօպականդն ու անոր համապատասխանող լեկար գործունէութիւնը :

Ճիշդ է որ յաճախ տեսնուած է հակասութիւն Հնչակեան կուսակցութեան աշխոչժ վարիչին ու Հնչակեան գործիչներէն շատերուն գործելակերպին միջեւ, որովհետեւ առաջինը ընկերվարական հայեացքներով կը ղեկավարուէր գրեթէ միշտ, մինչդես երկրորդը՝ ազատական, բայց և այնպէս Նազարէկեան կրցած է տարածել այնպիսի մտքեր՝ որոնք այսօր իսկ նորութիւն կրնան ըլլալ Փրավիտէնսի ալեւոր մարքսիստներուն համար :

Յիշենք հոս մէկ երկու օրինակներ ու ազա բաղդատութեան դնենք զանոնք «Եր. Հայաստան»ի անըսդիւտ մտքերուն :

«Հայկական լեզափոխութեան նպատակը չի կարող լինել ոչ «ազգային վերածնութիւն» (?! և ո՛չ «ազգային անկախութիւն»), որոնք յաւանուում են մութիսուքեր . . .։ Մէկ անզամից ընդ միշտ պէտք է իմանալ որ լեզափոխութեամբ պիտի ձգտել հայ ժողովուրդի կացութիւնը դնել քաղաքական և սօցիալ-տնտեսական այնպիսի պայմանների վրա որ իսկապէս կարողանայ նպատակը նրա լիակողմանի ու կատարեալ զարգացման ու բարօրութեան, չեղափոխութիւն-

ների նպատակի հիմքը պէտք է լինի դա և միմիայն դա» : (1)

Աւրիշ թուի մը մէջ՝ 1891 թիւ 6, կը կարգանք .

«Հայկական չեղափոխութիւնը չի կայանում նրա մէջ որ ապստամբութեան միջոցով Հային Տաճկից քաղաքականացիս զատի: Հայկական չեղափոխութեան ժամանակացել է քաղաքակրթուած աշխարհի այնպիսի մի պատմական բօսէում, երբ չեղափոխութիւնը արդէն էապէս իր մէջ պէտք է ամփոփէ ժամանակիս համամարդկացին ամենասառաջադէմ ու ամենասպաս ձգնուածները: Ազգ նախագիծը կարող է «գործնական» չի համարիլ այն մարդկանց տեսակետից որոնք ամէն բանի վրայ նայում են նացիօնականական, նեղ ապղամական ակնոցների մէջից, մարդիկ, որոնք վարակուած են ազգ նեղամիտ հայեացքներով» :

Նոյն թուի մէջ «Հնչակ» գարձեալ կը դրէ.

«Հայկական չեղափոխութիւնը պատերազմ չէ միմիայն արտաքին բոնակալութեան դէմ, նա պատերազմ է նաև հայկական ներքին հնացած ու վտած կարգերի դէմ» :

Աւելի գեղեցիկ նկատողութիւն մ'ըրած է «Հընչակ» նոյն տարւոյ՝ 1891 թիւ 5ի մէջ:

«Հայ ժողովուրդը անտեսական մի չայտնի միտուած առաջանում է այն ճանապարհով, որով առաջադիր են եւրոպական ժողովուրդները»: «ինտէլիդէնս չեղափոխականը, որ կոչված է առաջնորդ լինելու, պէտք է գիտնաչ որ չ'պիտի ձգտել չեղափոխութիւն անել չեղափոխութիւն անելու զաղափարն ու զգա-

ցումն ազգացին վրէժի ասիական կիրքը չէ, այլ ժողովուրդի զրութեան էութիւնը ու նրա չետագայ չառաջդիմութեան ու զարգացման նպահանջը»:

Մէնք կրնանք երկարել ասանկ մտքերու շարքը, րաց կ'անցնինք. միայն չի մոռնանք ցիշեցնել որ այն օրէն ի վեր երբ և՛նտոնի համբաւաւոր «տիկտաթոռ»ը քաշուեցաւ անպարէզէն, հրապարակը մնաց շատ անգամ չովկն հովերէ տարւող պատեհապաշտ՝ ուռած փորայ գամածներու ձեռքը:

Տեսէ՛ք թէ ի՞նչ զրուած է 1902 թիւ 3ի մէջ.

«Ոօցիալիստական զաղափարը, որքան էլ զօրաւոր իրաւունքներ ունենալ չալտնվելու հայկական կեանքին մէջ, նա սակայն զործնական կեանք չէ կարող ունենալ, (ընդդումը իմա, լ. Մ.) քանի չէ իրագործուած Ազգացին Հայընիքի աղատութեան դործը, որ պէտք է միակը կլանէ աչս բոլոր հայերի աղատուկան (ընդդումը իմա, լ. Մ.) բաղձանքները»:

Աչս առաջանց միտքը վեր ի վայր ըրջումն է Հընչական ամրողջ ծրագրին ու նախապէս մղած պրօդականդին ուղղութեան:

Եթէ սոսիալիստական զաղափարը «գործնական չող չէր կրնար ունենալ» ապա ուրեմն ի՞նչ հարկ կար անոր փէշերէն կախված մնալ, ի՞նչ պէտք կար ապա անունին . . . :

Դառնանք սակայն Փրավիտէնսի Հոչակաւոր մարքսիստական թերթին՝ «Երիտասարդ Հայաստան»ին, որու հիմնադիրն եղած է Ս. Սապահկիւլեան՝ ընդօրինակելով «Երիտասարդ Թուրքիան»:

«Երիտասարդ Հայաստան» . . . :

Աչս անունը ըլլալով անիմաստ աղաղակը թթու ազգանականի մը, արժանի եղած է թերթին ուղղութեանը անոր հիմնադիրի հոգերանութեանը ու անոր

(1) «Հնչակ», № 1, 1889:

զարգացուցած աշկերտներու մտաւորական պաշարին :
... «Հայր կորուստից չի կարող փրկվիլ ո՛չ մարդասիրական վերացական բառախաղութիւններով և ո՛չ էլ լարեգործական մուրացկանի տոպլակը վիզը անցկացրած : Ո՛չ նրա վրիժառու խոյանքի առաջքն առնելով և ոչ էլ նրան ասելով թէ՝ «Ես գինքի և վրեցի չեմ հաւատում»... ինչպէս այդ ասաց Հ. Լ. Բ. Մ. նշանաւոր զործիչներից՝ Պրն. Քիւրքճեանը, Նիւեռքում կազմուած ինչ որ հանդէսի մէջ, այլ միայն հայ բարուկը և գինքը (1) :

Վրէժի բոցաշունչ գրիչ գործածող Պրն. յօդուածագիրը որ «Եր. Հէ.»ի երբեմնի խմբագիրն եղած է, կը ցաւինք որ իր «ընկերվարական» արտաքայտութեամբ գեռ շատ ու շատ բաներ ունի սովորելիք ազատական Պրն. Քիւրքճեանէն, զոր գժբաղդարար ոչ մօտէն ո՛չ ալ հեռուէն կրցած եմ ճանչնալ :

Անցնինք աւելի խոր մարքսիստական մտքերու : Անցուշտ ընթերցողը չի մոռնար զանոնք բաղդատել «Հնչակ»ն ըրած մեր մէջբերումներուն հետ, քանի որ «Եր. Հայաստան» և «Հնչակ» նոյն կուսակցութեան կը պատկանին :

«Մայր Հայաստա՞ն, զարերէ ի վեր տառապանքի ծանր, շատ ծանր խաչը շալկած՝ տանջանքի անծայրածիր ովկիաններու մէջէն քա՞նի քա՞նի անդամներ կենաց և մահու վայրկեաններ ապրեցար :

Պաշտե՛լի մայր, գերբնալին նայուածքիտ մէջ մեծ ցաւի մը ցոլացումն է որ կը կարդան և գժբաղդարար զուն, ո՞վ անձահ մայր, այդ ցաւին է որ կը սոսկաս, մտածելով որ եթէ այդ ցաւին դարման չի լինի, պիտի փակես աշքերդ բարինականութեան մէջ ... :

(1) Տես «Եր. Հէ.» 1915 No. 29, նոյ.

Այդ ցաւը ուրիշ բան չէ եթէ ոչ մեր անհամերաշխութիւնը եղացարատեցութիւնը «իմ»ի և «քու»ի մըդմիմ հաշիւները ... (1) :

Իմ մանկական օրերու՝ յաճախ կը լսէի պառաւ մաքրերու մէկ երգը .

«Անի քաղաք նստեր կուլաչ, Օթկաչ ըսող մի՛ լա՛ր, մի՛ լա՛ր ... :

Այսօր կը մտածեմ թէ այն երազատես պառաւներէն բնաւ տարբերութիւն չունին մեր «ընկերվարական» լիգրները ... :

Եթէ չէք նեղուիր, խնդրե՛մ քչիկ մըն ալ շարունակենք :

«Տառապանքի, թշուառութեան և արեան արգանագին մէջ Հայաստանը իր մահուան հոգեվարքի հոընդիւններուն մէջէն վրէժի աղաղակը կորսոտաչ, կախազաններու բարձունքներէն Հայ Ազատագրութեան մարտիկները դարաւոր արդար վրէժինդրութեան կայծերը կը ցանեն, իսկ հայրենի հողին կառչած մահամերձ հայութեանը օգնութեան աղերսը վրէժի չունչով կը հիւսէ ... (2) »

Կը կարծէ՞ք թէ «խմբագրական»ները տարբեր ոճով դրուած են :

«Հայութեան վաղուան գոյութիւնը երբ այսօրւան կոիւին մեր մանմակցութենէն կախում ունի, անհերելի ոճիր է զայն այդ կոիւէն ես քաշելու փորձեր ընելը, լուսալքումի սերմեր ցանելը : Յօշուառած

(1) Տես «Եր. Հէ.» 1916 No. 52, Յուն.

Կերեւի թէ մեր մարքսիստ յօդուածագիրը կ'ակնարկէ ու կ'ըլձաչ վերադառնալ «նախապատմական ըրջան»ին, ուր «իմ»ի և «քու»ի գաղափար չիկար ... :

(2) Տես «Եր. Հէ.» 1915 No. 15, Սեպ.

Հայութեան մեզ կտակած վրեծը լուծելու և վաղուան
Հայ Ազատագրութիւնը կերտելու համար պէտք է
ուխտենք կոխուը շարունակել են են . . . (1)»

Արդարեւ սքանչելի, «Տարամերժօրէն մարքսիս-
տական» են այս՝ ու ասոնց նման բազմաթիւ մաքերը,
որոնց անհատանելի իմաստներուն, անքննելի ան-
դունզներուն թափանցելու կարոցութենէն զուրկ ըլ-
լայուս համար, մեր նրամիտ ընկերվարական ընկեր-
ները իրաւունք ունին զիս «Թանձրամիտ» անուանե-
լու։

Այս Հնչակեան կամաւորներուն ուղղուած սոսիա-
լիստական հրովարտակը դրուած՝ սոկետառերով։

«Ազատութեան ու «վրէժ»ի երգը հնչեցուցէք մար-
տագաշտին վրաչ որ Հայաստանի սարերը արձագան-
գեն. սոսիակը պուրակներու մէջ թող զան կրկնէ.՝
Մասեաց ազաւոնին Սզանութեան աւետիս թող տանէ
Տաճկահացերուն, որովհետեւ Զեր շարքերը օրէօր պի-
տի խտանան նորանոր՝ կամաւոր ընկերներով՝ Հայ
Ազատագրութեան ջաճակիրն ըլլալու Արարատի ձիւ-
նապատ կողերուն վրաչ։»

Եսոնդագին ծափահարութեամբ կը կարգացուին
անշուշտ այս տողերը Ամերիկայի սոսիալ աէմօկրատ
Հնչակեան ընկերներէն, որոնք չեն զիտեր թէ անի-
մաստ ու անզոյն զգացումներու բերնով խօսող աչդ
մարդիկը ուրիշ նպատակ չունին բաց միան ամբոխին
մութ արամագրութիւնները չափել, ծափահարուիլ,
սոցասպներ ունենալ ու շահագործել։

Անոնք կը լաջողին ու ես չեմ զարմանար բնաւ.
Հէ՞ որ կախոչներն իսկ իրենց համակիրներն ու հիա-
ցողները կ'ունենան . . .

X

Ազգութիւն և Ազգայնականութիւն . . .

Մեր ընկերները պէտք է զիտնան զանազանել աչս
երկու բառերու իրարմէ ունեցած խորուն տարբե-
րութիւնը։

Ասածինը ամրողական սպատիերաւորումն է սրատ-
մական անհատականութեան մը, որու մեզի ըրած բր-
նական թերագրաները տարդ սպատիանելիութիւն մըն
է միայն. իսկ երկրորդը՝ նոյն անհատականութեան
մէկ որոշ զատուններգործական, կոյք ու մզիչ ուժն
է զէպի ուրիշ անհատականութեանց սահմանները . . .

Մենք, ազգութիւնը չենք ժիտեր, բաց ազգայնա-
կան հակումները կը ժիտենք ամենարասն կերպով։

Տեսուած չէ երրեք ընկերութական մը որ ջատա-
զով բրաչ ազգութեան մը բոնի ձուլման քաղաքա-
նութեան։

Հոս՝ ուշադրութեան արժանի երկու պարագայ
կաչ։ Ազդ մը կամ անոր մէկ հատուածը, չունենալով
իր ուրոյն ինքնութիւնը պահելու ներքին ուժեղ ազ-
դակիները, երբ հետզհետէ բնականօրէն կը լուծուի
ուրիշի մը մէջ, Սօսիալ Տէմօկրատեան՝ ազգպիսի լու-
ծումի մը զէմ չի քալեր, որովհետեւ վերապրեցնելու
բռնի ջանքերը բոլորովին ապարդիւն են ու մասամբ՝
վնասակար։

Եթաստանի մէջ ձուլուած հայեր ունինք, Հայ
մարքսիստը պէտք չի տեսներ երթալ վնասել դանել
զանոնք ու վերագարձնել հայութեան ծոցը։

իսկ երբ այդ Աղջը ունի կենսունակութիւն ապրելու, նա արդէն չի մեռնիր ու Սօսիալ Տէծօկրատեան անրնական կը գտնէ զախ բոնի միջոցներով լուծելու ջանքերը՝ որոնց բնական հարկադրութեամբ կը դիմագրէ ալ, առանց հակասելու իր սկզբունքին։ Մենք հակառակ ենք անքնական ուղիին։

Թրքահայր դարերու ընթացքին չի լուծուեցաւ ու չէր կրնար լուծուիլ, ուրեմն Հնչակեան ձարքսիստները պէտք չունէին հերոսաբար ինքնակոչ ազատարարները ըլլալու անոր, ախնդիսի ատեն մը երբ այդ հերոսութիւնը չառ սուզ պիտի արժէր։

Ասանկ փափուկ վայրկեանի մը անոնց դերը տարբեր ըլլալու էր . . . : Մենք չենք որ կը քարոզենք Laissez faire laissez passer. այ անոնք, որ իրենք զիրենք եւրոպական ընկերվարականներու պայմաններով շրջապատռած կարծեցին ու ըրին մէծ սխալը։

Հիմա մեզի կը մնաչ սպասել թէ ե՛րբ պիտի թոչի «Մասեաց Աղաւնին Աղատութեան աւետիսը տանելու Տաճկահայէրուն»։



ԲԱՅ ՆԱՄՈԿ

Ս. ՍԱՊՈՀԿԻՒԼ ԵԱՆԻՆ

(«Ինքնավար Հայաստան» գրքոյին առիթով)

Սիրելի Սապահկիւլեան։

1910ին երբ Փիղիքապէս ու հոգեպէս տըկար վիճակով Զեզ ճանչնալու պատիւն ունեցաւ սուլթանական մալրագաղաքին մէջ, անորոշ՝ կրնամ ըսել չառ պաղ տպաւորութիւն մը թողուցիք իմ վրայ։ Ես չի երազեր տեսնել Զեզ և Զեղպէսները այնպէս՝ ինչպէս երեւցաք . . . :

Այդ երջանիկ օրէն ասդին ուշի ուշով հետեւած եմ Զեր քայլերուն։ Ասով չեմ ակնարկեր Պօլսոյ «Ուտան»ը որ մերկացուց Փրանս. հանդէսէ մը ըրած Զեր , որու մէջ լեզուի թարգմանութեան խոշոր սխալներ ալ ըրած էիք. ո՛չ, իմ նպատակը ատ չէ . . . :

Վերջերս, Զեր ամերիկահայ աշկերտներու մթին իմաստով փայլուն բառերու անընդիմական տեղատարափը ստիպեց ինձ ապաստան վնասուել տեղ մը, ուր կարենալի հանդիսան շունչ քաշել, լոյս աչքով բոլորտիքս նամիլ ու ինքովինքս գտնելէ վերջ՝ փառարանուած երազներու փեճելը կոտրել՝ միջուկը տեսնելու համար։

Ուրիշ ուսէ տեղ դիմելէ առաջ՝ ուղեցի անգամ մը Զեղի դիմել, վատահ ըլլալով որ կ'արդարացնէք «ոօսպիալ Տէծօկրատ Հնչակեան հանճարեղ տեսարան»ի տիտղոսը։

Ահա թէ ինչո՞ւ կը զրեմ Զեղ՝ կարգալով Զեր ճեծ
ժաքի պղափկ զարձը, որու թերթերու ճէջն վարդա-
նիւ ճրն է որ կը սահի ողորկ ճարմաներէ, գիմելով
երազացն հորիխոն ճը, զոր նկարել կը փորձէք զղա-
ցական ճարզու երեւակալութեան ճելանով։

Դէպքերու, զեղեցիկ ու ոսկեզօծ զաղափարներու
ամփոփ ու կուռ օգակաւորում ճը, որ կ'սկսի ու կը
վերջանալ ապամուռթեան հրամալականներով. ահա
Զեր «Ինքնափար Հայաստան»ը, որու 96 փոքրազիր
ճըերու ճէջ սեղմուռած խիստ ճակերեսացն տեսու-
թիւնները բաւական չեն հարկ եղած լուսարանութիւ-
նը տալու ընթերցապին՝ զոր խարել կը փորձէք։

Հայը կը ներկազացնէք աշնագիսի ազգ ճը, որ «ունի
տմէնապութեզ անհատականութիւնը, որու հաւաքա-
կան գծերը անվերածելի են», «ինքնուրոցնութիւնը
անխորասկելի» որու ճէջ «ախիրազը աւելի ինքնավա-
րական ոգին է» քանի որ «նա պատմութեան թատե-
րարեմին վրաչ հասունցել, իր որոշ օրգանները ձեռք
րերել, կազմաւորուել, զարձել է մի առանձին պատ-
մաւանհատականութիւն, որ ընդունակ է հարուածե-
լու, հարուածուելու բաց ճիշտ մնալու, զորձելու,
ստեղծելու կարուղութեամբ»։

Այս առզերով զուք Հայը հարեր, զաեր ու ձուլած
էք ճէկ կազմազարի ճէջ, ուրիէ զուրս հանելով կը
ցուցնէք բիւրեկ ճը որ պղտոր զիծեր չունի, թերու-
թիւն չունի ու անարատ է։

Գուք Ազգի ճը վրաչ չէք խօսիր, որ ունի իր խո-
չոր թերութիւնները, զորս հրազարակելը, խոստա-
վանելը չանցանք ըլլալէ հետո՝ առաքինութիւն է,
ոչ կը խօսիք զարգացած հայ Անհատին վրաչ, գու-
ցէ իրը նմուշ Զեղ ներկազացնելով։

Երբ օսարական ճը կարգաչ Զեր տողերը պիտի
զարմանաւ թէ ինչո՞ւ և թէնչպէս զերի է ճնացեր այն-
պիսի ազգ ճը, որ անհամանմատ աւելիք բարձր արժա-
նիք է ներկազացնում քան եւրոպական ազատուած
ազգերից շատերը։ Թողունք օսարականը, այսօր
մէնք նախնիսկ կը գարմանանք թէ Ե՞րբ տեղի ունեցած
է այդ հրաշալի ացախոխութիւնը

Խնդրե՛մ, բայէ՛ք ո՞ւր զացին կորսուիլ իթթիւատի
խառ բարեկամները, որոնց գէմ շատ կծու լիզու կը
զործածէիք տաենօք։ Ո՞ւր անկեւութացան հայու-
թեան ցեապիմական տարրերը, «որոնք զլորւուն
էին ցեիսի ճէջ», ինչպէս կրոէիք երրեն։ Ի՞նչպէս
շրացան «թրբահաչ փառած ճատեր»ը զորս կարել նե-
տել կուգէիք 1910ի Տաճէկ. Ա. Պատզմ. Ժողովի ճէ-
ջէն, այն մատերը՝ որոնց աշխատանքով կշացեր ու
գետ կը շարունակէ կշատանալ Զեր բաւական զիցած
ստամոքը։

Անշուշտ, սիրելի բնկե՛ր, կը ներէք իմ հարցասի-
րութեան, քանի որ, զիսե՛մ, միծ ախոցեան ճըն էք
ազատ քննազատութեան, ազատ խօսքին։

II

Գու՞ւր որ ամէն բան «անահեսական ազգակ»ով մէկ-
նարանելու բնական ուղիէն քալող «աւզգափառ ճարք-
սիսու» ճրն էք, կը զարմանամ այն պատմական սիսու-
ին ամար զոր կրնէք, համիկ. Հարցը ու Համիկ. ինցա-
փախութիւնը վերագրելով ժողովուրդի «ծով ցա-
ւերասուն»։

Եթէ տառապանքն ու ցաւը չեղափոխութիւն կրր-
նացին ծնիլ, անսնք՝ թերեւս աւելի անտանելիօրէն
զոյսութիւն ունէին 500 տարիներէ ի վեր. ուրեմն այդ

Հեղափոխութիւնը պէտք էր վաղուց պալթէր, պէտք էր պայքէր թթահայաստանէն :

Ինչո՞ւ և ի՞նչպէս լոեց Հայը. չէ՞ մի որ նա «կենառունակ եղել է շարունակ» . չէ՞ մի որ նա վաղուց ունեցած է իր «պատմական ես»ը ու անոր արժէքի դիտակցութիւնը :

Խնդրե՞մ, ըսէ՞ք, գիտէ՞ք պատմութեան մէջ օրինակ մը, մէկ հատ մը գոնէ, ուր ժողովուրդը կրցած է արթննալ ու շարժիլ առանց զեկավար տարրի, առանց առաջնորդի, ու կրնա՞ք ցոց տալ զեկավար տարր մը, առաջնորդ մը որ անտեսական կարիքի դրդումէն ելած ըլլայ գործի ասպարէզը իր իսկ շահուն համար :

Ինտէլիգէնս մասը՝ այսո՛, ճիշդ է որ կրնայ հրահարել, կրնայ առաջնորդել, բաց միթէ՞ ատ առանց անտեսական հարկեցուցիչ պահաններու է կամ առանց նիւթական նպատակի :

Ո՞չ, սիրելի ընկեր, Զեր մեկնակէտը շատ սիսալ է . «Հայկական հարցը, Հայկական Յեղափոխութիւնը Հայի ծով ցաւերից» չի ծնաւ. «Հայի տառապանքից» չի գոյացաւ. տառապանքն ու ցաւը Հայկական հարցին ու «Եղափոխութեան» մասնակիորէն ընդհանրացմանը օժանդակներ եղան, բաց անոնց ծնունդը պէտք է վերագրել կովկասի հայ մանր պուրժուազին, որուն թուզ ըլլալուն հետեւանքովն էր որ մեր «Հարց»ը դիւանագիտական մուրացկանութեան ճամրան բոնեց ու «Յեղափոխութիւնն» ալ կազալէն քաշեց անվերջ ձախողանքներու, անհաշիւ համանազութեանց ու ցեխոս ճամբաններու մէջէն :

Զեր պաշտպանած սկզբունքին հետ ուղիղ վերաբերուած չէք ըլլար, կը կարծեմ, եթէ կարել ու գուրս հանել ուզէք հայ պուրժուազիի մատը մեր ազգալին

շարժումներու մէջէն, որոնց էութիւնը գուտ պրօլիտարական՝ աշխատաւորական ցուցնելու ջանքերը դատապարտուած են նշաւակ ըլլալ նիւթապաշտ պատմաբանի ծաղրանքին :

Հոս՝ աւելորդ չէ մէջ բերել Վէրնէր Զոմբարտի մէկ գեղեցիկ միտքը, որ կարծես յատնապէս լսուած է Ձեզ համար :

«Այնուեղ, ուր ժողովուրդի շարժումը ի հանդէս կուղալ բացորոշ և նպատակի գիտակցութեամբ, հոն ալդ շարժումը զեռ պրօլիտարական չէ . իսկ ուր որ նա պրօլիտարական է, զուրկ է նպատակի գիտակցութենէն : Գիտակցական շարժումներու մէջ, ուր կը տեսնենք պրօլիտարեատի մասնակցութիւնը, ուրիշ ընկերացին տարրերն են, որոնք կ'որոշեն նպատակը ու պուրժուական տարրերը : Եւ այնուեղ ուր պրօլիտարը կ'ուգէ ինքնուրոցն ու անկախ ըլլալը, ասուից կուտաչ զեռ նոր գոյացող հաստրակական դասակարգի բոլոր խակութիւնը, որը միան ունի բնազդներ՝ բաց զեռ ոչ մէկ գիտակցական նպատակի ...»

Ասով անհեթեթութիւն մը չէ ենթագրել որ ապագայ ընկերացին Մեծ Յեղափոխութիւնն ալ զուտ պըրուիտարական չպիտի ըլլայ իր ծագման, տեսողութեան, զեկավարման ու ծրագրի պատրաստութեան մէջ, անոր առաջնորդը պիտի ըլլայ մտաւորական դարը, որ պիտի յաջորդէ պուրժուազիին . . . :

III

Զեր փոքր պրօշտիրի մէջ հակագիտական երկու պազափարներ կան, որոնց վրայ կարժէ առանձնապէս անդրագառնալ քիչ մը :

Ա. Հայուն գոլութեան պահպանումը կը վերագրէք իմմանին՝ ներքին ազգակներու անկորհչեցի, «անվերածելի ոչերաւուն, որոնց ազրիւրին վրաւ բնաւ չէք խօսիր . . . :

Բ. Թուրքը կը նկատէք քաղաքակրթութեան բույրավին անդին աւելակ տարր մը, որ պատասխարաւուածէ քաշուիլ՝ ձգել հեռանալ այն տեղէն, ուր քաղաքակրթութիւնը ուռք կը դնէ :

Եթե a priori բրած պատումներն ու եզրակացութիւնները շատ աւելի պատշաճ են Քանդի աշակերտի մը քանի թէ Զեզի:

Մարդու մը ինչպէս և ազգի մը մէջ արտաքին առխարիեն անկախ, բնածին, «անվերածելի», ընդզեմագիր ոչ մը չիկալ որ նուիրուած ըլլալ անոր զոյտութեան պահպանումին: Ներկայ զիստական փորձառական աշխարհը չի կրնար ընդունիլ աստիճակ կարծիք մը:

Մանուկը ժառանգարար կ'ստանաչ ուժի սազմեր, միջավացն ու պացմանները մնանդ կուտան ու կ'անցնեն զաննք:

Կորեցէ՞ նորածինը արտաքին աշխարհէն ու տարբինը մէջ անկախ, անկեզու վիճակով հանեցէք զոյտութեան կատի գաշտին վրաչ, նա անպացմանորէն տեղի պիտի տաչ ու չքանաչ՝ չկրնալով պահպանել իր զոյտութիւնը: Եթէ կեանքը աներեւակաւելիօրէն հեշտին րլար ուր անենախորքը աշխատութիւն մը լանձն բիշու մարդու իր համար, կամ եթէ զոյտութեան կահուր չըրլար, մարդիկ՝ կրնամ ըսել նոչնիսկ պիտի մնայի պիտանացին իրենց զոյտութիւնը և գալրկեանմը չովլութեան զան պաշտպանելու հարցին վրաչ:

Գառնալով մէր Ազգացին զոյտութիւններանձնանութեան ԹԱԼԱԿՅ խնդրին, անոր զալանիքը ոչ թէ «Հավի ներքին», վերածնող ուժերով օժաւուած» ըլլալն է, ինչպէս կը կարծէք ազգասիրաբար, այլ Թիւրքիուչ հետապնդած չամփուրական, համաթրքական ձգտումն է, որ բրականորէն իրեն հակագեց Մէր Եկեղեցին՝ գարձներով գայն մէր զոյտութիւնը պաշտպանող գլխաւոր՝ միակ ազգակր:

Եթէ Հայաստանի տիրոզը Քրիստոնեալ պետութիւն մը եղած րլար որ բուն կերպով հետապնդէք ձաւլումի քաղաքականութիւնը այն բոլոր միջոցներով՝ որոնցմէ և ոչ մէկը զործագրել ազեց թուրքը, գաստանօրէն կարելի է ըսել թէ Հայր Ծննդուած էք վագուց . . . :

Նոյն բանը կրնանք ըսել նաև թուրքին համար այ, եթէ նա սկիզբի օրէն իսկ միակ ու միակ նպատակը ընտրէք Հայէկը ձուլելը, խրամացնելը: Բաց Թուրքիուչ Համբուրական ձգտումը, համաթրքական քաղաքականութիւնը Քրիստոնեաներուն՝ մասնաւորապէս Հայէկուն համար եղած չէ, ինչպէս ըսինք նախապէս, այ Մահմետական տարրերով թուրք ազգաւանկան ամրոցչութիւն մը կազմելու համար, որ տան իրենին ցածքած կրլար մէր երազներու ակերը:

Մէնք սխալ կարծեցինք սական, որովհետեւ խորհեցանք թէ թուրքը ծրագրած է մեզ իսլամացնել, ձաւլել իր մէջ, այս սխալ կարծիքը որ հասարակաց եզրւ, միացած թրքական ներոզամատութեան՝ ըսել կուգեմ մէր Եկեղեցիներուն ու զպրոցներուն արուած անձեռնմիւրի առանձնաշնորհուաներուն՝ սակագեց ընդզիմագիր ոչ ազգացին զոյտութեան պահպանութեան ցատուկ:

Զեր Երկրորդ զաղամիարը հիմնուած առաջինին սխալ դաւանանքին վրայ՝ այսանդակօրէն բացասուածն ըլլալով գիտական ըմբռնութիւններուն, նոյնքան և աւելի անհեթիթութիւն մըն է : Գիտութիւնը, պատճառաշրանութեան կապով իրարու միացած երեւութիւններու ասորիձանական ու անկետազարձ զարգացման օրէնքին՝ բնաշըռութեան, հետեւաբար և ինքնիրեն հակասած կըլլայ, եթէ ընդունի որ մարդիկ կամ ցեղեր կան, որոնց ներաշխարհը ի թե՛ կոշտ ու վայրենի, բոլորին անընդունակ են քաղաքակրթութեան ու ազնուացման :

Սիրելի Սամահկելեան, այսօր ոչ պատմութեան ոչ ալ գիտակցութեան տուրքը կընալ հաստատել թէ թուրքը ճակատագրականօրէն գասապարտուած է չքանալ քաղաքակրթական կեդրոններէն : Վասահեղիք, երբ կործանի թուրքիոց պետական ներկայ կազմը ու իսպատ վերնայ կրօնական ձնշիչ մթնոլորտը ու թուրքը ապրի ելեքտրական լուսի ու տնտեսական նոր կարգերու տակ, քանի մը սերունդ փոխուելէ վերջ Անդիի աշխարհի պատուհանէն նոր աշխարհը գիտելով, պիտի զղաք Զեր «Ինքնավար Հայաստան»ը այդպիսի ոճով զրած ըլլանուել . . . :

IV

Քանի որ դուք Զեր գրքուկի մէջ ամփոփած բազմակնձիո հարցերուն վրայէն ելեքտրակառօվ անցած էք, ներեցէք որ ես ալ հետեւիմ ալդ աճապարուժին ցոյց տալով միան հակասական ու սխալ կէտերը զորս չէ կարելի անտեսել . . . :

Ինքնավար Հայաստան մը երազելիդ՝ թողունք սկզբունքացին տեսակէտը, այնքան մը պատճառարտե-

լի չէ . բայց մեզի ներկայացուցած Զեր պատմութեան տուեալ պայմանները քաղաքական ազատութիւն մը սուեզծելու և ապահովելու համար հարկեցուցիչ ամբողջականութիւն մը չեն կազմեր :

Դուք՝ փաստելու համար Զեր երազի իրական արժէքը, կր թուէք «Արեւելեան խնդրի մասերը՝ Սերպիա, Թումանիա, Պուլղարիա . . . որոնք նուածւող հայրենիքներ էին, ուր ապրում էին ննուած ազգեր» : Ազգ ազգերն ու հայրենիքները «որոնք գոյութիւն ունէին թուրքերի տիրապետութիւնից շատ առաջ», ազատուեցան ու անկախ եղան :

Ուրեմն՝ «ինչո՞ւ Հայաստանը ինքնավար չպիտի գանար . արդեօք Հայը զո՞ւրի էր պէտք եղած տիրապոններից . չունէ՞ր նա պատմական, իրաւական հիմունիքներ» :

Դէպքերը կ'արձանագրէք, զանոնք կը հաստատէք, բայց Զեր հարցումները անդրամարան կը շինէք, որովհետեւ ինձմէ լաւ գիտէք թէ նոյն արդիւնքը ձեռք բերուելու համար հարկ են նոյն պայմանները, թէ «ափաղունների վրայ լոյս դնել չէ կարելի» և վերջապէս թէ՝ «իմնաստէս ձեւափոխուած, զարգացած ըլլայով տնաեսական ներկայ կարգերը, չենք կրնար բաղդատութեան եղբեր գտնել աչօրուաչ ու Պալքանեան ազգերու ազատագրութեան թուականներու հանգամանքներու միջեւ : Գերազանցապէս քափիթալիուտական տիրապետութեան այս օրերուն՝ ուր բացարձակօրէն գերիշուող կը հանդիսանայ տնտեսական նըւածումներու պահանջը, պարզմտութիւն կըլլայ ակընկալել փոքր ազգի մը մանր պուրժուազիի ուժեղացումը, այսինքն այդ ազգին նոփնոր ազատութիւնը . . . :

Այսուհետեւ միշտ պետաթիւնների քաղաքաւ կան չահերին մասսամբ համապատասխանել է թուրքիացի առաջնահարաբ անկումամբ՝ նոր պետաթիւններու, ինքնավար երկիրներու ստեղծումը, որտով հետեւ նա մի միջաց եղել է նրանց վախաղարձ հակամարատական ձգտումների աստիճան առնելու. բաց առանցքեալի իրազութիւնն է. ներկայիս՝ այլեւս «հակամարատական ձգտում» չիկաց. այդ «ձգտում»ները պայման ու համաշխարհացին պատերազմի վոխուած են:

«Հիմակ ամէն ինչ ասեն ու վրայ եղել է», վազը լազմականը պիտի մնայ ասսպարէզին վրայ, պարտը և որ պիտի խսնարէի: Ու եթէ Հայր իր մի քանի հազար կամաւորներու ցանկով ներկայանայ լազմովին պահանջելու իր իրաւանքը վասահ եմ որ անոր լեզուն չպիտի հասկցուի, ու ոչ ոք պիտի կրնայ թարգմանել զան, որտով հետեւ ներկայ աշխարհի մէջ իրաւունքին երեւակականը ու հիմքին պատմականը չեն փնտուեր. Հիմակու ազգէ մը վնասուածը իր բաւարար դրամագլուխով ուժեղ պորթուազին է, բան մը որ Հայր չունի՝ երբուգականին հետ բազգատելու չափ...:

Յաւալի է ըսել որ զուք աչս չուժ կենսական խրնդրին անդրադարձած չէք ու ամէն ինչ վարդագոյն նըրկարելով վագեր էք աճապարանօք, վախնալով որ իրականութիւնը չուտով կը հասնի ու կը բռնէ Զեր օձիկը...:

Անցնի՞նք Հիմա Զեր հակամատկան մաքերուն...:

1.— Զեր նախարանի մէջ կը զրէք. «...աչս օրերի մեր զեկոսարից սկզբունքը պիտի լինի Օսմանեան պետութեան քայլացից ուժերից մէկը հանդիսակալ. վերջը՝ պատերազմողի, ու պամակողի տիտղոս տահիլ. սու բացարձակալ է և իրամայական:

Այս բանաձեւը «այս օրերի» սկզբունքն է, իսկ վազուաչ օրերից սկզբունքը...: Օրը նոր, սկզբունքը նոր....:

Անցնի՞նք առ Զեր մենաշորհը եղած պատեհաւ պաշտութիւնն: Թողունք «թուրքիոց քայլաչից ուժերից մէկը հանդիսակարուու մարմաչը, որ ինքնին թիմեւամտութիւնն է, քանի որ մեր զերը թուրքիարնակ հաւերուն վահնդաւոր ըլլալէ զատ ըորորովն անհնան է, Զեր պատերազմողի, Ռազմակողմի տիտղոս տահիլու սկզբունքը արժանի է առանձին ու շաղրութեան: Դուք՝ որպէս Ինկերպարական երր չափանիւ կուղչք միլիթարիզմը, ինչո՞ւ, ի՞նչ պէտք ունիք «ուազմակողմի տիտղոս»ներու. ի՞նչի պիտի ծառացեցնէք զանոնք. չըլլո՞ւ թէ անոնցմավ Մարքսի տիպէկտիքան զարգարէք բանուորական տօնի համար...:

Բնկերփարաւութիւն ու Ռազմավարութիւն.... լուրնկերներ հէ՞...:

2.— Վերլուծելով թուրք ազգահական զարգագարանութիւնը, «Ասլամների համար, կը զրէք, քայլական, անտեսական ընկերացին տարրեր պաշմաններ կին պէտք, ոչիսլամներին՝ տարրեր»:

Ուրեմն թուրք ազգահականութիւնը խորածին կը հակողը կը Քրիստոնեան. մինչդեռ քիչ մը վարը տարը հակառակը կ'արտազալուինք երր կրակք. «Եթէ կրչիոքի մի կողմը իսլամութիւններ զրում միւս կողմն էլ զրում էր Քրիստոնէութիւնը... ո՛չ»: Ուրովհետեւ «զրանից առաջ պիտի զար մեծամասնութեան խնդիրը»???

Քիչ մ'անդին, մի չարքի վրայ դրուած խորածութեան զէմ ցաց կուտանք «միայն հաշերին», ան էլ կուտանք չափականներին. իսկ Կաթոլիկ, Բողոքական

Հեղարին ընդհանուր գումարեց գուրս նետուած որպէս ոչ-հայերի»: Ու այս իրողութիւնն նպաստակը կը վերագրէք Հայերու մեծամասնութիւնն ինդիրը չքացանելու թուրք քաղաքականութիւնն:

Թուրք քաղաքականութիւնը Բողոքական ու Կաթոլիկ համայնքները հայութենէն անջատ պահելու ձգտումը, ոչ թէ մեծամասնութիւնն ինդիրը չքացնելու համար եղած է, որովհետեւ առանց անոր ալ արդէն Օսմանցի Մահմետականը մեծամասնութիւնն է, այլ՝ հայերը հատուածներու բաժնելով՝ դժոն տարրին քով գոհունակ տարր մը սուեզելու, ուժերը պառակտելու, գաւանական անհամաձայնութեամբ աղդամին զգացումներու ցրտութիւն յառաջ բերելու համար: Որովհետեւ Թուրքը Ձե՛ղի չափ գիտէ թէ եւրոպական դիւնագիտութիւնն առջև կրօնական խճնդիրները կարեւորութիւն չունին ազգի մը ամբողջականութիւնը լուծւած հռչակելու՝ եթէ պէտք ունենալ աղդ ազգին «ալատմա-անհատականութիւնն» ճշգումն:

Զէ՞ որ արդէն գուշը փաստեր էք թէ ո՛չ միայն գաւանանքը այլ ինքը՝ «Կրօնը քաղաքական բաժանումներ չէ ստեղծել ու չի կարող, ունէ ազգի, պատմական ունէ չըջանի մէջ . . .»:

3.— Օսմանցին «անկոչ հիւր» կը կոչէք Հայաստանի ու կիլիկիոյ մէջ, ուրիէ անպայմանօրէն պիտի հեռանալ երբ աղատութիւնն ու քաղաքակրթութիւնը ոտք կորեն հռն: «Պիտի հեռանա՞յ» կաղաղակէք՝ «որովհետեւ այս եղել է պատմութիւնն տուիքը»:

Բայց ո՞ւր. իր հին ծննդավա՞րը. արդիօք չէ՞ք ձտածէր թէ տնտեսական պայմաններու անբաւարարութիւնը միացած անցեալ փառքի վշջութեան՝ զարձեալ գուրս պիտի հանէ աղդ «վայրագ ցեղ»ը

գործելու համար նորանոր ոմիրներ. չէ՞ որ այն ատեն մեր անդորրութիւնը շարունակ վտանգի տակ պիտի ըլլալ: Զեր շահել տուած «ոազմակողմի տիտղոսները» միթէ բաւական պիտի ըլլա՞ն քաղաքակրթութեան նոր ընթացք տալ, ժողովուրդը առաջնորդելով գէպի բարօրութիւն:

Հայաստանը շատ շուտով, գրչի մէկ հարուածով կը մաքրէք Օսմանցին՝ Թուրքին ու զայն բնակելի կը զարձնէք միայն Հայերով, առանց մտածելու թէ Զեր երազատես զրիչը անբնականութեան կերթալ: Ո՞ր երկրէն թուրքը «չքացել» է, ուր նա կրցած է իր սուքին տակ հող ունենալ, կրցած է տնտեսական աղբիւրներու տիրանալ: Օսմանցին Հայաստանի մէջ ալսօր կապուած է ամուր կապերով. նա մտած է առեւտրական, արհեստական ու քիչ մըն ալ մանր արդիւնաբերական ասպարէզները, որոնցմէ զայն իսպառ հեռացնելը այնքան հեշտ չէ, եթէ երազէք արդար կառավարութիւն մը ացդ երկրի մէջ: Իսկ երբ ունչէ ունենալ կառավարութիւն մը, որ սկիզբի օրէն սկսի անինալ ջարդել, կոտորել Մահմետական ըսուած տարրերը առանց մեծի պատիկի խտրութեան, այն առեն թերեւս կարենաք տեսնել Օսմանցիին անհետացումը:

Բայց դուք բոլորովին հեռու ատանկ կառավարութիւն մը երազելէ, Զեր «Ընդհանուր պատմական մէջ կ'առնէք Պարլամէնտական Ռէժիմ»ը, «Ենտուած Ռամկավարական բնաւորութեամբ», ուր «պիտի ճշդուին ինքնազար Հայաստանի ու կիլիկիոյ մէջ ապրող միւս աղգարնակչութիւնների փոխ յարաբերութիւնները, նրանց քաղաքական, ընկերացին կացութիւնը»:

Զարմանա՞լի բան. Ընկեր Սապահ, «ո՞ր ազգաբընակչութիւնները, չէ՞ որ դուք բոլորն ալ չքացուցիք

«պատմութեան հրամագալան»ով, որու սահճը կը չարծէք բայտ քմաց . . . :

«Մեր ձակատագիրը, մեր բախտը նրանցից պէտք է բաժանենք վճռականագիս առանց տատանուելու»……..:

Մարքսիստականորէն կը խօսիք, սիրելի ընկեր միայն ներեցէք ինծ ըսել թէ ո՞ւր էին Զեր այս ժամանամերը երբ Փարիզի մէջ Շէրէֆ փաշավին հևտ 20 Հնչակեաններու կեանքը կը սակարկէիք քանի մը Հազար Փրանքի փոխարէն :

(— «Մեր Աղքազին կեանքի մասնալատուկ հանդամանքներն աչքի առաջ ունենալով տնտեսական հաստատութիւնների մէջ տիրապեսող (ընդգծումը իմո, և. Մ.) աեղ պիտի տրուի աշխատաւոր արտադրուոց դասակարգերի շահերին»:

Սա՞ Զեր «Բնողչ՝ Ծրագր»ի նուազագովնն է, իսկ
ինչ ամենի բարձր առաջեւագովնը . . . :

Ո՞ր ազգը իր ազատութեան սկզբնական շրջանին կամ անկէ վերջն իսկ աշխատաւոր դասակարգին տիրապետող զեր տուածէ : Զեր այս պահանջը «ինտոպի» ըլլալէ գատ սկզբունքի՝ ալ հակասութիւն ծը չէ՝, քանի որ դուք որպէս Ընկերվարական՝ հակառակ էք դասակարգային տիրապետութեան . ի՞նչ, պուրդը ւազիի զերը պրօլիտարեատի՞ն տալ կուզէք...:

5.—«Բնական և իրերի ընթացքին բդիստ ելքը, միակ բանաւորն ու յարատեսողը» կը գտնէք ինքնավար Հայաստանի կազմութիւնն ու պահպանումը Երբեակ Հանաձանութեան հովանաւորութեան տակ։ Աւրիշ տեղ մը, բոլորովին անտեսած Զեր պահանջը, ընթերցողին ու շագրութիւնը կը հրաւիրէք պետութեանց բարւոք լարաբերութիւններու խախուս, անհաստատ հանդամանքին, որով այցնեան ընկերու։

Դաշնակիցը, վաղը կարող է հակառակորդի դիբքի
մէջ մտնել»։ ու վա՞յ կը կարդաք «այն երկրին, որի
բախտը քաղաքական հակառակորդների, մրցակից-
ների ձեռքը կ'ընկնի»։

Ուրեմն՝ ի՞նչ պիտի ըլլայ այն ատեն Հայաստանը, երբ երրեակ Համաձայնութիւնը երրեակ անհամաձայնութեան փոխութ. չէ՝ որ պատմութեան տուեալները ասանկ կը հաստատեն, և արդէն չնայած բոլորին՝ դո՛ւք մէջբերումը կընէք Յոյն փիլիսոփալին մէկ խօսքը թէ՝ «ի՞նչ որ շատերին է պատկանում, շատ քիչ է խնամում . . .»:

6.—Հայ ազգը «պիտի ունենալիք քաղաքական
ինքնավարութիւնը. դա պատճութեան արդասիքը,
նրա օրէնքը, նրա հրամականն է»:

«Պատմութեան օրէնքը» կամ «Հրամալականը» ըստ սելով մենք պէտք է հասկնանք ճակատագրական անխուսափելիութիւն մը, որ ճետելու է «իրերի ներկայ դրութիւնից . . .»:

Ա'րդ, երբ Հայք պիտի ունենաչ իր ինքնավար Հայաստանը ինչո՞ւ ուրիշ տեղ մը խնդրական կը չինէք ալզ ճակատագրականութիւնը ու կը թելադրէք «Հայքական լանձածաւալ շարժում յառաջ բերել»։ «Օքէ կարողացանք այդ անել, վստահ անկասկած լինինք որ ինք. Հայաստան կունենանք»։

Բայց ինչո՞ւ ալս «Եթէ»ն. չէ՞ որ «Դա պատմութեան օրէնքն» էր «Արա արդասիքը, Նրա հրամակականը».....

Ահա, սիրելի Սապահկիւլ, ասո՞նք են գլխաւոր այն կէտերը, զորս խոնարհութեամբ կը լանձնեմ Զեր վերարագրութեան :

Հայ Հասարակութիւնը կը սիրէ լսել կամ կարդալ Ձեզ, կարգալ ճանաւանդ Ձեր քաղաքական տեսու-

կարնելի թէ չէ թէ անոնք, առհասարակ եւր
կամագերու հետեւողականութեամբ գրուած ը
անդամն նոյն հասարակութիւնը չի ներեր որ երազու-
րով օրօրէք զինքը ու մօտաւոր ապագան իր գառն
իրականութեամբ գալ աքացիով ծը փշրել Զեր ու Զեր
աշկերտներուն շինած սպանեական դղեակները . . . :

Զեր համբաւէն բան ծը չէք կորսնցներ, կը կար-
ծեմ, ևթէ արտապաշտուիք իրական կեանքի թելաղ-
րանքովը, առանց թէօրիներու, առանց քմածին մտա-
պատկերներու, անվերապահ, ուղիղ։ Զեզի ինչպէս
և ոնէ ծարդու տրուած չէ որուակի ապագան պատ-
կերաւորել ու հոսանքի ծը յառաջնազացութեան մե-
թուալ վնաել։ Զեր կրցածը՝ ժողովրդական շարժումի
մը պատճառները ուսումնասիրել, անոր ազդակները
զտնել ու չաջողութեան մասին ենթադրութիւններ
ընել է միայն . . . :

Ասո՛վ, ալո՛, միմիայն ասո՛վ է որ ոչ դո՛ւք կը
խաբուիք, ոչ ժողովուրդը . . . :

Մի վախնաք ոնէ բանէ, բաւական է որ բազմաթիւ
չնչաւոր մեքնաներ կը գործեն ոչ միայն Զեզի պէս
«Ընկերվարական հանձարեզ տեսարան»ի մը համար
այլւ գիւղական աղքատ եկեղեցիներու այն շարք մը
տիրացուներուն համար, որոնք թութակօրէն Զեր
բառերը կրկնելով հրապարակը կ'աղմկեն ամէն օր . . .

Նամակս շատ երկարեցաւ անանկ չէ՞ . . . ներ
միտ եղէք. ուրիշ առթիւ կարձ կը դըեմ . . . :

Բնդունեցէք ինդրեմ խորին յարգանացս
ընկերական ջերմ բարեւներ
Լեհոն ՄԱՐՏԻՐՈՍ

500



ՀՀ Ազգային գրադարան
NL0344209

